1540 1890 ՅՈՒԼԻՍ 17 ՇԱԲԱԹ 1307 ՀԻԼԱԼԱԹ 11 ԱԼԹԸՆԹԸ ՄԻՆԷ

20 ԲԱՐԱ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱ

ԱՊՕՆԷ ՏԻՑԱԹԼԱՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄԱԿՈՒ	140 ղր.	70 ղր.	40 ղր.
ԹԱՇԽԱ	200 »	100 »	

Մէջիտիէ 20 ղրուշտան

ԲՕԼԻՍԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

{صاحب امتياز: جيوەلكيان}

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱԹ ՏԻՑԱԹԼԱՐԸ

Լինելի, 2նեմ՝ վէ 3ընեմ սահիպէ 2 ղր. 8
Գիւնեմիւ սահիպէ 11է 10ք. հա. » 3
Մէվատտը նամիլայա տաիր պէնտէ-ոմ մէճմանէն գազուլ օլունճագ վէ ուչք օլունմայան էվրաք իտտէ օլունմայա-ճագ տրը։

Խառաբէ խանէսի, Սպամակօլտա Գալաթա Ալի ճատտէսինտէ նումէրօ 20 ձիմէլէկէան ռաթպասընտա ուրը։ Գեանֆիէի մէվատտ հաշգրնտա կապէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԱՎԻԼԻԿԵԱՆՆԱ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Գահիրէտէն Մր. Դ-ուրա չէքիլէն պիր թէլեկրաֆա կէօրէ, անկարեա վէրկիսի պու սէնէ ախր ու խմթիֆա օլընմայաճագ տրը։

Ֆրանսա խարիճիյէ նազրը Մ. Բիպօ՝ մէսէլէ իլէրուտէ սուրէթը գամթիլտէ հալլ օլունմագ չարթը-լա, թահվիլաթը Մրսրիյէնին թէպ տիլինտէն հուսուլէ կէլէն ֆագլա-նընն՝ պու սէնէ անկարեանընն իլրա-սընա թասսիս խիլմէսինէ մուվա-ֆագաթ էյլէմիշ տիր։

——

Ախիրէն Պէրլինտէ պիր բիսալէ նէյր օլընարագ, պունտա էվրօբա-տա սուլշ ու սալահրն մուհաֆադա-սընա չարէ օլագ իւզրէ Այզաս-Լո-րէնին պիթարաֆ պիր մէմալիք հա-լինէ իֆրազ իտիլմէսի թավսիյէ օ-լընմըշ տրը։

——

Պէրլինտէն իչար օլընտրզընա կէօ-րէ, Մ. Ռիթերսհաւս՝ ախիրէն բրէնս Պիզմարգ իլէ պիր միւլագաթ իճրա իտիւա պունտա ճէրէյան իտէն միւ-քեալէմաթը Ֆրէյ-Ֆոնտ-Զոյնով կազէթասընտա նէյր իմմիշ իտի։

Բուն կազէթասը՝ Մ. Ռիթերսհաւ-սընն՝ բրէնս Պիզմարգըն սէօզլէրինի գասատէն թէպտիլ իմմիշ օլսա-ալընը իտտա էյլէտիկինտէն, Մ. Ռիթերս հաւս՝ մէգթիւր կազէթա ալէյհինէ միւֆթէրի տավասը իգամէ իմմիշ օլմազլա, բրէնս Պիզմարգ՝ չահիտ ազթաթրայա մահքէմէտէ իսպաթը միւճուտ իտէճէք իմիշ։

——

Ինկիլիթէրա Մէճլիսը մէպուսանը-նէն սոն իճմիմարընտան պիրինտ-է, ազատան Մ. Գրայս՝ Ամէրիգա սուլարընտա Թէռ-Նէօվ ատասընէն էհալիսի թարաֆընտան թանզիմ օ-լընմըշ օլան պիր իսթիտանամէ-յի մէճլիսէ արզ ու թազտիմ էյլէմիշ տիր։

Իշպու իսթիտատա, Ֆրանսըզլա-րըն մէգթիւր ատա սուլարընտա պա-էզ ավլամագ իչին հալլ օլտրկլա-ըը հուգուգը իսթիմալ իմմէյէրի թարզընտան չէքէտէթ օլընարագ, պու հալէ պիր չարէ պուլընմասը Մէճլիսը մէպուսանա բէճա օլընմըշ տրը։

Թէլ Մէլ Կուէրին պէյանընա կէօ-րէ, Ինկիլիթէրա բրհաալը բոլիթիգ-յէսինտէն Մ. Զէմպէրլէյն՝ եագընտա Ամէրիգայա ազիմէթ իտէճէք տիր։ Բիվալէթէ կէօրէ, միւշարէ լէյհ՝ Թէռ Նէօվ ատասը սուլարընտա պալէզ ավլընընտա տաիր պիր սուրէթը թէսվիյէ ագտը իչիւն Միւճթէմէճաի Ամէրիգա հիւքիւմէթի նէզտինտէ նիմ ըսամի պիր մէ-մուրիյէթ իրֆա իտէճէք տիր։

——

Պէրլինտէն եագընտրընա կէօրէ, Ալէմանիա իմբէրաթօրը՝ Նորվէկիա-տա Պէրկէն չէհրինտէ իքէն պիր գարարնամէ իմզալամը օլուպ, իշ-պու գարարնամէ մուճիպինճէ, Մա-ըգ հիւքիւմէթի՝ Սբանիա վէ Ի-թալիանը՝ Ալէմանիա մէմալիքինտէ թիճարէթ, սէյրը սէֆանի վէ կէօմ-րիւք մատտէլէրինտէ հալզ օլտրգ-լարը այնը միւսաատաթա մազհար օլաճագ տրը։

——

Ռուսիա չըմէնտֆէրլերի գում-բանեասը՝ ախիրէն էվրօբա եա-թագը վակօն գումբանեասրյա պիր մուգավէլէնամէ ատտ իմմիշ օլուպ, իշպու մուգավէլէնամէ մու-ճիպինճէ, եաթագը վակօն գում բանեասը՝ Բէթերսպուրկ-Եյտբիհ-նէն պէյնինտէքի եաթագը վակօն գաթարլարընը 25 սէնէ միւտտէթլէ քէնտիսի իշլէթտիրճէճէք տիր։

——

Բարիզտէն իչար օլընտրզընա կէօ-րէ, չէհրը մէգթիւրտէ մուգիմ Ռու-սիա սէֆիրի Մ. Մօհրէնհայմըն՝ ք-րիմէսի Մատտագէլ Մարի՝ Ֆրանսըզ սորլզատէկեանընտան վիգօնթ տը Սէգ իլէ նիշանանմըշ տրը։

Բարիզ կազէթալարը՝ պու միւնա-սէպէթլէ պիր չօգ միմթէպէր Ֆրան-սըզլարը Ռուս գատընլարըյա ագ-տը իշտիրակ իմմիշ օլտրգլարընը գիքը ու թաատատ իմմիշլէր տիր։ Շէօյլէ քի, Բարիզ ագատէմիասը ա-զասընտան Մ. Տիւմա իլէ վիգօնթ էօժէնին Ռուս գրզլարրյա, տիւգ Մօրնինին բրէնսէս Թրուպէսգօյ իլէ, մէպուսանտան Մ. Ռուա տր Լալայրն Ռուս բրէնսլէրինտէն Սվիաթօբօլգ-Կեզվէր-Թնսքինին քէրիմէսիլէ, վէ բրէնս Ալիվ Միւրանը՝ Մինկրէլի բրէնսինին հէմշիրէսի բրէնսէս Սալօ-մէ Տատեան իլէ ադտը իզտիրակ իմմիշլէր տիր։

ԿԻՒԼԷՐՃԻՆ ԻԼԷ ՄՈՒԽԱՊԷՐԷ

Գարա օրտուլարը իչիւն մուխա-պէրէ խրտմէթինտէ գուլլանըլագ իզրէ կիւվէրճին եէթիշտիրմէք խուսուսընտա էվրօբաճա ֆէկգէլա-տէ իմթնա կէօսթէրիլմէքտէ օլորը-կիպի, պու քէրրէ կիւվէրճինէրին ոտնանմա մուխապէրսթնընտա տա-խի խթիխտամը մուճիպը մէնաֆիի ագիմէ օլաճաղը անայրլտրզընտան, օ խուսուսա տա զայէթլէ էհէմմիյէթ վէրիլմէքտէ տիր։

Ալէմանիատա մուհարէպէ զէմա-ընտա գուլլանըլաճագ կիւվէրճին-էրին եէթիշտիրիլմէսինէ նէ գատար էհէմմիյէթ վէրիլտիկինի կէօսթէր-մէք իւզրէ ախիրէն կիւվէրճին թախ-սիսաթը 50000 մարգա իպալ իտիր-միշ, վէ Ալէմանիատա կիւվէրճին թէրպիէսինէ մէզկուլ օլան ճէմի-յէթլէրին ըրիասէթինի պիզզամ իմ-բէրաթօր տէրբէօհտէ էյլէմիշ օլտր-զընտան, օ զէմանտան պէրու մու-ալիմ կիւվէրճինէրին մէրգտարը զա-յէթ չօղամըշ, վէ պու քէրրէ հինը հաճէմատ խրտմէթը պահրիյէտէ գուլլանըլմագ իւզրէ Քէօնիսպէրկ, Ֆանցիկ, Շթէթթին, Սթրալսուն, Սթատ լիմանլարընտա տախի պիրէր կիւվէրճինլիք թէճսիս օլընմըշ տրը։

Ռուսիա, Ֆանիմարգ, Ինկիլիթ-էրա տէվլէթլէրի տախի՝ պու խու-սուսատա տիվէլը սաիրէտէն կէրի գալմամագտա օլտրգլարը կիպի, իմթաիատա տա սէվահիյէտ պիր չօգ կիւվէրճինլիքլեր վիճուտէ կէ-թիրիլէրէք, մէվճուտ օլան կիւվէր-ճինլէրէ հէր կիւն թաիմլէր իճրա իմթիրիմէքտէ պուլընմըշ տրը։

Կիւվէրճինլէրին թէճմինը մուխա-պէրէ խուսուսընտաքի իսթիխտատլը՝ հէր կիւն թաիմլէր իլէ իլէրի կէօմիւրիմքտէ պուլուսնտրզընտան, պիր զէման սոնրա հէր տէվլէթլէր-ին ասքէրտէն միւրէքքէպ օրտուլարըն-տան պաչգա կիւվէրճինտէն միւրէք-քէպ պիրէր օրտուլարը տախի պու-լընճագ տրը տէնիլէպիլիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

(Աժանս տը Գոնսթանթինօբլ)

ՊՈՒ ԿԻԻՆԵՒԻ

Բօմա 28 յուլիս

Տէրէրինէն պէյանընա կէօրէ, խարճիրէ միւսթէշարը Մ. Տամիա-նի խսթիֆասընը վէրմիշ տիր։

Վիէննա 28 յուլիս

Գուլկարիսթան հարպիյէ նազրը-նը միրալայ Մուրգուրօֆ՝ Սթէյրմէն պուրայա վասըլ օլմուշ տրը։

Միւնիխ 28 յուլիս

Բրէնս Ֆէրտինանտ իլէ բրէնսէս Գիլիանթին պուրայա միվասէլէթ իմմիշլէր տիր։

Նախը հիւքիւմէթ բրէնս Լուիթ-բօլտին արապասը՝ նէօհալզէն սօ-գաղընտա պուխարը պիր թրամվայ վակօնընա չարբարագ, բրէնս՝ արա-պատան տիշարը տիւմուշ, վէ եա-վերը հարպը հաֆիֆճէէ եարալան-մըշ տրը։

Բարիզ 28 յուլիս

Թէէմինէն բիվալէթ օլընտրզընա կէօրէ, Մ. Պրիսսն՝ Մէճլիսը Մէպու-սանին տէվրէի իճթիմայէսի գա-բանմազտան էվվել Զանզիպար մէ-սէլէսի հագգընտա հիւքիւմէթէ իր-բաբը սիւվալ իմմէք թասավվու-րընտան վազ կէչմէմիշ տիր։

Պէլկրատ 28 յուլիս

Նորսէնէ Տէնէյէ կազէթասը՝ Պուլ-կարիսթան բէիսը վիւքէլասը Մ. ՌՍ թամպուլօֆին՝ Նէ-Եուբ-Հէրուբ կա-զէթասը մուխպիրլէրինտէն պէրիլէ գում եազմաճը ֆիրարա մուվաֆ-ֆագ օլմուշ տրը։

Ազարեան սաատէթու Արիստա-կէս էֆէնտի հազրէթլէրի իլէ մախ-տումընն Բէնտիքտէ եալը պօրնտա քեանն տիլքիւշա վէ մունթազամ քէօշքլերի իլէ Ուղուրլեան Կոմիտաս էֆէնին խանէսի՝ հարիգը մէգքիւ-տէն խէյլաս օյան խանէլէր միանրն-տա պուլընրպ, անճագ Ուղուրլեան էֆէնին խանէսինին քիրէմիտիլէ չա-թըսը էբէյլիճէ դէտէլէնմիշ տիր։

Իշպու հարիգտէ եալընը Ուղուր-լեան էֆէնին խանէսի՝ Նորթհ Պրի-թիշ գումանեասընտա սիկուրթալը օլուպ, պիր տէ քեամիլէն միհրիթ-ըգ օլմուշ օյան պիր պագդալ տիքքեանը տիկէր պիր գուման-եասա սիկուրթալը իմիշ, վէ պաշ-գա հիշ պիր սիկուրթա եօգ իմիշ։

* *

Եվվէլքի ագշամ սաաթ եարըմ բատտէլէրինտէ Սթամպուլտա էյլրի գաբուտա Օթլագճրլար մահալլէ-սինտէ ախշամ պիր խանէտէն հա-րիգ զուհուր իտէրէք, եալընը մէգ-քիւր խանէ միհրիթրէգ օլտուղը հալտէ պասթրրրիմրզ տրը։

Քէզալիք բազար կիւնիւ ագշամ իսթիւ Պէյօղլունտա Բէրուզ աղա-տա պիր խանէտէն ամէջ զուհուր իմմիշ իսէ տէ, տէրհալ էթրաֆտան եէթիշտիրէք, պազը էշնա միհրի-թրգ օլտուղը հալտէ պասթրրրիմրզ տրը։

ԲԷՆՏԻՔՏԷ

ՊԻՐ ՀԱՐԻԳԸ ՄԻՒՏՀԻԾ

Տիւնքի բազար էրթէսի կիւնիւ սաաթ 10 բատտէլէրինտէ Բէնտիք գարիյէսինտէ պիր հարիգը խանու-մանսուզ զուհուր իտէրէք, թէքմիլ գարիյէի խարապ իմմիշ վէ էհա-լիի գուբարը մէճքէն վէ մէէվասըզ պրագմըշ տրը։

Հարիգը մէգքիւրըն սէպէպը զու-հուրի հագգընտա ալտրզրմըշ մա-լիւմաթա կէօրէ, խանէնին պիրին-տէ բաթլիճան զրզաթթըրը իքէն, հէր նասրլա թավա բարլալրպ սէօն-տիւրիլմէյէրէք հարիգ զուհուր իմմիշ, վէ ըիւզկեարրն չիտտէթլէ էսմէքտէ օլմուշ հասէպկիլ ամէջէն էօնիւ ալընամալրպ տէօրթ թաա-ֆա սիրպէթթ իմմիշ, վէ գարիյէի մէգքիւրէյի տէհշէթլի պիր սուրէթ-տէ եագմըշ քիւլ իմմիշ տիր։

Եագընգ իչիւն պազը թէք թիւք միսսաֆիրլէր միսսթէսնա օլտրզը հալտէ, գարիյէի մէգքիւրէնին էէր-լի էհալիսի՝ հէման քեամիլէն Ռում օլուպ, 200 խանէտէն իպարէթ պու-լընմագտա, վէ լաքին խանէլէրին բէք չօղ քէօհնէ վէ խարապ վէ սօ-գագլարրն հէման քեաֆֆէսի տար վէ էյրի պիլրիս օլտրզը կիպի, սէ-բեան եէթիշիպ ամէջի պաստրբտա Ղ՞ չալըշմագ իչիւն հանկին թու-լումպասը վէ եմսալի վէսաիթը իմ-ֆաիլէտէն տախի մահրում պուլըն մագտա օլտրզընտան, տիւն ագշամ քի հարիգտէ Բէնտիրին 200 խանէ-սինտէն անճագ 15-20 գատարը գուրթուլուպ, պագբսը, եանի պիր քէօբրիւտէն տիկէր քէօբրիյէ գա-տար քեամիլէն միհրթրէգ օլուղ, վէ էհալիի հարիգզտէկեան տիւն կէճէ սապահա գատար աչրգտա մէաքէն վէ մէէվասըզ գալարագ զա-ըուրէթ ու սէֆալէթ տերէճէի Ն-հայէտ պուլընմըշ տրը։

Հարիգը մէգքիւր 5 սաաթ տէվամ իտուպ, կէճէ սաաթ 3տէ պասթը ըրլմըշ, վէ պունտա պիր իսթիյար Ռում գարբսը իլէ պիր չօճուգ վէ պիր գաչ ըէս տէ պէկիր եանտրզը՝ մէս-մուիմզ օլմուշ տրը։

Կէճէ սաաթ 1տէ հայտար բաշա սմասիօնընտան Բէնտիյէ հարեքէթ իտէն տէմիր եօլ գաթարը մախսու-սըյա Գատքէօյ վէ Իսկիւտարտան մահալը հարիգ էբէյլիճէ թուլում պա կիթտիկի կիպի, Գարթալ վէ Կէյպիզճէտէն տախի գարա թարիգի իլէ պազը թուլումպալար վիրուտ իմմիշ իսէ տէ, պունլար զաթէն կէճ գալըպ, բիւզկեարրն չիտտէթի վէ խանէլէրին սրգրզ վէ էակիրիկի սէպէպիյէ տախի հիչ պիր ֆահէյի մուճիպ օլամատրզլարընտան, Բէն-տիք գարիյէսի՝ թարա օլունճայա գատար եանմըշ քիւլ օլմուշ, վէ էլ եէվմ պիր իսարապէզար հալինի քէսպ էյլէմիշ տիր։

Տիւն կէճէ վէ պու սապահ Գար-թալտան վէ Ատալարտան վէ սաիր ճիվար մահալլէրտէն Բէնտիկէ պիր խայլի էքմէք վէ պազը մէէքիլա թը սաիրէ իրսալ օլընմրզ վէ միւհ թաճինը հարիգզտէկեանա թէվզի իտիրմիշ տիր։

Պիր գաչ սէնէ էվվել քեարկիր օ-լարագ միւճէտտէտէն ինչա իտիրմիշ օյան գարիյէի մէգքիւրէ Ռում քիլի սէսինին իչէրիսի տախի տինքի հա-րիգտէ միւհթէրէգ օլուպ, պու սը-բատա հէրիֆին պիրի քիլիսէի մէգ-քիւրտէն էչեա գասպ ու սրբգաթ իմմէքտէ օլտրզը կէօրիւլէրէք թէվ-զիֆ օլընմըշ վէ մէրքէզը գաղա օ-լան Գարթալա իրսալ իտիրմիշ իսէ տէ, էանի բահտէ նասրլա մէր-գում եազմաճը ֆիրարա մուվաֆ-ֆագ օլմուշ տրը։

Ազարեան սաատէթու Արիստա-կէս էֆէնտի հազրէթլէրի իլէ մախ-տումընն Բէնտիքտէ եալը պօրնտա քեանն տիլքիւշա վէ մունթազամ քէօշքլերի իլէ Ուղուրլեան Կոմիտաս էֆէնին խանէսի՝ հարիգը մէգքիւ-տէն խէյլաս օյան խանէլէր միանրն-տա պուլընրպ, անճագ Ուղուրլեան էֆէնին խանէսինին քիրէմիտիլէ չա-թըսը էբէյլիճէ դէտէլէնմիշ տիր։

Իշպու հարիգտէ եալընը Ուղուր-լեան էֆէնին խանէսի՝ Նորթհ Պրի-թիշ գումանեասընտա սիկուրթալը օլուպ, պիր տէ քեամիլէն միհրիթ-ըգ օլմուշ օյան պիր պագդալ տիքքեանը տիկէր պիր գուման-եասա սիկուրթալը իմիշ, վէ պաշ-գա հիշ պիր սիկուրթա եօգ իմիշ։

* *

Եվվէլքի ագշամ սաաթ եարըմ բատտէլէրինտէ Սթամպուլտա էյլրի գաբուտա Օթլագճրլար մահալլէ-սինտէ ախշամ պիր խանէտէն հա-րիգ զուհուր իտէրէք, եալընը մէգ-քիւր խանէ միհրիթրէգ օլուղը հալտէ պասթրրրիմրզ տրը։

Քէզալիք բազար կիւնիւ ագշամ իսթիւ Պէյօղլունտա Բէրուզ աղա-տա պիր խանէտէն ամէջ զուհուր իմմիշ իսէ տէ, տէրհալ էթրաֆտան եէթիշտիրէք, պազը էշնա միհրի-թրգ օլտուղը հալտէ պասթրրրիմրզ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Պայրամ միւնասէպէթիյլէ խաքի-բալը Շահանէյէ ազը թէպրիք վէ ուպուտիյէթ զրմընտա միլէր մուխ-թէլիֆէ բուէտան բուհանիյէսի էվ-վէլքի կիւն Եըլտրզ սէբալը հիւմա-յունընա ազիմէթ իմմիշլէր։ Գուրբ-նախ սանի հաճի Ալի պէյ հազրէթ-լէրի՝ միշարէլէյհիմիզ գապուլ իլէ մահզուզիյէթը Սէնիյէյի թէպշիր պուլուրմրզ տրը։

Բաթրիգը միշարէլէյհ՝ մազհար օլտրզլարը էլթաֆ վէ ինայաթը հազրէթը Բատիշահիի պա թէլէկ-բաֆ պիլճիմէլէ Քիլտանի բիսգօրօս-լարընա իշար իլէ, քեաֆֆէէ քիլի-սէլէրտէ իզտիյատը էօմր ու իգպա-լը հազրէթը Բատիշահի իչիւն տու-պալը օգունմասընը էմր ու իսթար էյլէմիշ տիր։

—Մէսմուանթա կէօրէ, Պէյօղլու միհթէսարրքը Նաղիմ պէյ հազ-րէթլէրի՝ Զապթիյէ նէզարէթինէ վէ Ալթընճը տաիրէի պէյէտիյէ միւտի-րի հիւսէյին հասպա պէյ հազրէթ-լէրի տախի՝ միւտիրիյէթը մէգքիւրէ քէմաքեան էօհտէսինտէ գալմագ իւզրէ մուվագգաթէն Պէյօղլու միւ-թէսարրքլրընա նասպ ու թաչին պուլրրլմրզլար տրը։

—Եվվէլքի կիւն Տօլմա Պաղչէ սէ-բարընտա մուայէտէ բէսմի խթիամ պուլուրգտան սոնրա, թարաֆը հազ-րէթը Շեհրիյարիտէն եանկըն ալար գօմանտանը Զէյնէնի բաշա հազրէթ-լէրինէ Ալինճի բիւթպէտէն Մէճիտի նիշանը իհսան պուլրրլմրզ տրը։

—Սուտուր իտէն պիր իրատէի Սէ-նիյէ մուճիպինճէ պու քէրրէ պէհճ-էրի 10 ազատան իպարէթ օլագ վէ տօգթօր Լէֆֆէրաքի վէ տօպթ. Մագրիտի բաշալարըն թահճը ըրի-յասէթլէրինտէ պուլընմագ իւզրէ իքի սըհճիյէ գօմիսիօնը թէչէքքիլ իմմիշ տիր։

Իշպու գօմիսիօնլարա ազա նասպ օլընան հէքիմլէրին քեաֆֆէսի տէ ասքէրիտէն օլուպ, պունլարըն պիր զըսմը՝ ասկապը հազագաթ վէ քէ-մալէթ թապիպ վէ ճէրրահլարտան, վէ պիր գըսմը տախի տիիրէն Մէք-թէպը Թրպպիյէի Շահանէտէն նէ-շէթ իտէն տօգթօրլարտան ինթի-խապ օլընմըշ տրը։

Մէսուրիյէթի սրրգ ֆէէնին օլան պու գօմիսիօնլար՝ պիլճիմէլ վիա-յաթը Շահանէտէ տէվր ու սէյա հաթ իտէրէք, հէր վիլայէթին ահ-վալը սըհհիյէսի հագգընտա թէտդ-գաթը ամիգա իճրա իտէճէքլէրի վէ ահվալը հազրէթի սըհհիյէնին իսա-հը իչիւն թէհտապիրը լազրմէյի պիթ-թէհարրի գարարլաշտրրաճագլարը կէպի շէհր վէ քէօյլէր էհալիսինին ա-զալմասը սէպէպլէրինի տախի պիթ-թէտգիգ մէյտանա չըգարաճագլար տրը։ Իշպու գօմիսիօն հէյէթլէրի-նէ ճանապը Պապը Ալիտէն տախի պիրէր մէմուրը մախսուս թալին ու թէրֆիգ գըլընմըշ տրը։

Սուտուր իտէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, մէգքիւր գօմիսիօնլա-րընն նէ սուրէթլէ իշիաի վազիֆէ իմմիրլէրինէ վէ պունլարըն տէվր ու սէյահաթ իտէճէքլէրի մահալլէրին իհթիյաճաթը նէտէն իպարէթ օլ-տրզընա տաիր տօզրուտան տօզրու-յա խաքիրաի հազրէթը Բատիշահի-յէ արզը մալիմաթ օլընճագ տրը։

Գօմիսիօնլարընն ազալարը միյանն-տա իքի տէ քիմեակիր պուլընա-բագ, պունլար տախի էհալինին եէտիկի զէկիաիրի հատտէի թէտ-գիգտէն կէչիրէճէքլէր տիր։

—Մուգատտէմա Տէրսաատէթ վէ Պէրլինտէ Սբրպ սէֆիրիլիկինտէ պու-լընմըշ օյան վէ էլեէվմ Պէյկրատտա պուլընան Մ. Միլան Գրիսթիչին զէվ-ճէսի Մատամ Արթէմիս Գրիսթիչ (Մատամազէլ Եօհաննիտէս) զէվճի մուամիլէյհ Մ. Գրիսթիչ ալէյհինէ Տէրսաատէթ Ռում Բաթրիգ խանէ-սինտէ պօշամա տավասը իգամէ էյ-լէմիշ օլմազլա, Սինօդ մէճլիսի՝ կէ-չէն ճումա կիւնքի իճմիմարընտա, պու պապտէքի խսթիտանամէ-յի նա-զարը թէագիգտէն կէչիրտիքտէն վէ թարաֆէյն վէքիլլէրի Մ. Գրաամա-քիրօս իլէ Մ. Սբանտօնինին իֆատա-թընը խսթիմա էյլէտիքտէն սոնրա, մուամիլէյհա գատրն իլէ Մ. Գրիս-թիչ արաոընտաքի բապթաի նի-քեահրն ֆէխսինէ գարար վէրմիշ տիր։

—Սամսունտա Պէլճիգա գօնսօլո-սը վէ Ռուս վաքօր գումբանեասը ահճէնթէսի Մ. Աչիլ Ֆիբրիսիս՝ էվ-վէլքի կիւն Տէրսաատէթ կէլմիշ տիր։

—Մէմալիքը Եունանիստէ իսթի-ֆա իտիպ արա սրբա Եանեա վի-լայէթինէ թէճավուզլա իճրաի խա-պասէթ իտէն հայտուտլարտան Յիւ՝ պու քէրրէ ասաքիրը Օսմանիյէ թա-բաֆքընտան վուգու պուլան թաա-գիպաթ վէ թազիճաթ իւզէրինէ Եանեա հիւքիւմէթ գօնաղընա մու-լաճաաթլա թէպլիմ օլմուշլար տրը։

—Շեհրիմիզ պանքէրլերինտէն օ-լուպ պիր վագրթտան պէրու ֆա-միլասըյա պէրապէր էվրօբատա պուլունան Մ. Նիգօլա Զարիֆի՝ պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթլէ Պէյօղլը Ատայա կիթմիշ տիր։

—Գատրքէօյ տաիրէի պէյէտիյէսի՝ Գուրպպաղը տէրէ թաշ քէօբրիսու-նին պու կիւնլերտէ միճէճտէտէն թամիրինէ գարար վէրմիշ տիր։

—Զբրաաթ Պանգասը՝ Գարասի սանճաղընտա Այվալրգ գազասընտա տախի պու քէրրէ պիր շլպէ թէէ-լս իթմիշ տիր։

—Եվվէլքի կիւն Տօլմա Պաղչէ սէ-բարընտա մուայէտէ բէսմի խթիամ պուլուրգտան սօնրա, թարաֆը հազ-րէթը Շեհրիյարիտէն եանկըն ալար գօմանտանը Զէյնէնի բաշա հազրէթ-լերինէ Ալինճի բիւթպէտէն Մէճիտի նիշանը իհսան պուլրրլմրզ տրը։

Գօմիսիօնլարըն ազալարը միյանն-տա իքի տէ քիմեակիր պուլընա-բագ, պունլար տախի էհալինին եէտիկի զէկիաիրի հատտէի թէտ-գիգտէն կէչիրէճէքլէր տիր։

—Մուգատտէմա Տէրսաատէթ վէ Պէրլինտէ Սբրպ սէֆիրիլիկինտէ պու-լընմըշ օյան վէ էլեէվմ Պէյկրատտա պուլընան Մ. Միլան Գրիսթիչին զէվ-ճէսի Մատամ Արթէմիս Գրիսթիչ (Մատամազէլ Եօհաննիտէս) զէվճի մուամիլէյհ Մ. Գրիսթիչ ալէյհինէ Տէրսաատէթ Ռում Բաթրիգ խանէ-սինտէ պօշամա տավասը իգամէ էյ-լէմիշ օլմազլա, Սինօդ մէճլիսի՝ կէ-չէն ճումա կիւնքի իճմիմարընտա, պու պապտէքի խսթիտանամէ-յի նա-զարը թէագիգտէն կէչիրտիքտէն վէ թարաֆէյն վէքիլլէրի Մ. Գրաամա-քիրօս իլէ Մ. Սբանտօնինին իֆատա-թընը խսթիմա էյլէտիքտէն սոնրա, մուամիլէյհա գատրն իլէ Մ. Գրիս-թիչ արաոընտաքի բապթաի նի-քեահրն ֆէխսինէ գարար վէրմիշ տիր։

—Սամսունտա Պէլճիգա գօնսօլո-սը վէ Ռուս վաքօր գումբանեասը ահճէնթէսի Մ. Աչիլ Ֆիբրիսիս՝ էվ-վէլքի կիւն Տէրսաատէթ կէլմիշ տիր։

—Մէմալիքը Եունանիստէ իսթի-ֆա իտիպ արա սրբա Եանեա վի-լայէթինէ թէճավուզլա իճրաի խա-պասէթ իտէն հայտուտլարտան Յիւ՝ պու քէրրէ ասաքիրը Օսմանիյէ թա-բաֆքընտան վուգու պուլան թաա-գիպաթ վէ թազիճաթ իւզէրինէ Եանեա հիւքիւմէթ գօնաղընա մու-լաճաաթլա թէպլիմ օլմուշլար տրը։

—Շեհրիմիզ պանքէրլերինտէն օ-լուպ պիր վագրթտան պէրու ֆա-միլասըյա պէրապէր էվրօբատա պուլունան Մ. Նիգօլա Զարիֆի՝ պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթլէ Պէյօղլը Ատայա կիթմիշ տիր։

—Գատրքէօյ տաիրէի պէյէտիյէսի՝ Գուրպպաղը տէրէ թաշ քէօբրիսու-նին պու կիւնլերտէ միճէճտէտէն թամիրինէ գարար վէրմիշ տիր։

—Զբրաաթ Պանգասը՝ Գարասի սանճաղընտա Այվալրգ գազասընտա տախի պու քէրրէ պիր շլպէ թէէ-լս իթմիշ տիր։

—Եվվէլքի կիւն Տօլմա Պաղչէ սէ-բարընտա մուայէտէ բէսմի խթիամ պուլուրգտան սօնրա, թարաֆը հազ-րէթը Շեհրիյարիտէն եանկըն ալար գօմանտանը Զէյնէնի բաշա հազրէթ-լերինէ Ալինճի բիւթպէտէն Մէճիտի նիշանը իհսան պուլրրլմրզ տրը։

—Սուտուր իտէն պիր իրատէի Սէ-նիյէ մուճիպինճէ պու քէրրէ պէհճ-էրի 10 ազատան իպարէթ օլագ վէ տօգթօր Լէֆֆէրաքի վէ տօպթ. Մագրիտի բաշալարըն թահճը ըրի-յասէթլէրինտէ պուլընմագ իւզրէ իքի սըհճիյէ գօմիսիօնը թէչէքքիլ իմմիշ տիր։

Իշպու գօմիսիօնլարա ազա նասպ օլընան հէքիմլէրին քեաֆֆէսի տէ ասքէրիտէն օլուպ, պունլարըն պիր զըսմը՝ ասկապը հազագաթ վէ քէ-մալէթ թապիպ վէ ճէրրահլարտան, վէ պիր գըսմը տախի տիիրէն Մէք-թէպը Թրպպիյէի Շահանէտէն նէ-շէթ իտէն տօգթօրլարտան ինթի-խապ օլընմըշ տրը։

Մէսուրիյէթի սրրգ ֆէէնին օլան պու գօմիսիօնլար՝ պիլճիմէլ վիա-յաթը Շահանէտէ տէվր ու սէյա հաթ իտէրէք, հէր վիլայէթին ահ-վալը սըհհիյէսի հագգընտա թէտդ-գաթը ամիգա իճրա իտէճէքլէրի վէ ահվալը հազրէթի սըհհիյէնին իսա-հը իչիւն թէհտապիրը լազրմէյի պիթ-թէհարրի գարարլաշտրրաճագլարը կէպի շէհր վէ քէօյլէր էհալիսինին ա-զալմասը սէպէպլէրինի տախի պիթ-թէտգիգ մէյտանա չըգարաճագլար տրը։ Իշպու գօմիսիօն հէյէթլէրի-նէ ճանապը Պապը Ալիտէն տախի պիրէր մէմուրը մախսուս թալին ու թէրֆիգ գըլընմըշ տրը։

Սուտուր իտէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, մէգքիւր գօմիսիօնլա-րընն նէ սուրէթլէ իշիաի վազիֆէ իմմիրլէրինէ վէ պունլարըն տէվր ու սէյահաթ իտէճէքլէրի մահալլէրին իհթիյաճաթը նէտէն իպարէթ օլ-տրզընա տաիր տօզրուտան տօզրու-յա խաքիրաի հազրէթը Բատիշահի-յէ արզը մալիմաթ օլընճագ տրը։

Գօմիսիօնլարըն ազալարը միյանն-տա իքի տէ քիմեակիր պուլընա-բագ, պունլար տախի էհալինին եէտիկի զէկիաիրի հատտէի թէտ-գիգտէն կէչիրէճէքլէր տիր։

—Մուգատտէմա Տէրսաատէթ վէ Պէրլինտէ Սբրպ սէֆիրիլիկինտէ պու-լընմըշ օյան վէ էլեէվմ Պէյկրատտա պուլընան Մ. Միլան Գրիսթիչին զէվ-ճէսի Մատամ Արթէմիս Գրիսթիչ (Մատամազէլ Եօհաննիտէս) զէվճի մուամիլէյհ Մ. Գրիսթիչ ալէյհինէ Տէրսաատէթ Ռում Բաթրիգ խանէ-սինտէ պօշամա տավասը իգամէ էյ-լէմիշ օլմազլա, Սինօդ մէճլիսի՝ կէ-չէն ճումա կիւնքի իճմիմարընտա, պու պապտէքի խսթիտանամէ-յի նա-զարը թէագիգտէն կէչիրտիքտէն վէ թարաֆէյն վէքիլլէրի Մ. Գրաամա-քիրօս իլէ Մ. Սբանտօնինին իֆատա-թընը խսթիմա էյլէտիքտէն սոնրա, մուամիլէյհա գատրն իլէ Մ. Գրիս-թիչ արաոընտաքի բապթաի նի-քեահրն ֆէխսինէ գարար վէրմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ վէքիլի Ասլանեան Գեր. Տ. Ներսէս Ծ. վարդապետ՝ Կրօն. վէ Քաղ. ժողովարդ ազգարրը պու սապահ սաաթ 3տէ Դայաթա Խորհրդարանընտա ագտը իճթիմաե տավէթ էյլէմիշ տիր։

——

Փառչտա օգունտրզընա կէօրէ, կէ-չէն յունիս այրնտա ֆուգարա վէ միւհթաճէրինտէն 243 նէֆէր էրսէնի՝ Թիւրքիատան միւճթէմէսի Ամէրի-գանը Նիւ-Եօրգ չէհրինէ միւվա-սէլէթ իմմիշլէր տիր։

——

Մ-ԼԻ Մ-ԼԿ-Ղ. — Իշպու բէսիմլի բիսալէի մէվգութէնին յուլիս 15 թաբիիլի վէ 18 նումէրօլը նիւսխէ-սի նէյր օլունմուշ տրը։

ԿՕՐՏՕՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գունտան ագտէմ կազէթամզրն էրմէնիճէ թէֆբ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽՍՐԻՃԻՑԸ ՎԷ ԲՕԼԻԹԻԳԸՑԸ

Պելգրատան իշար օլունտրդընա կէօրէ, գրալ Միլան իլէ հէյէթը նիյապէթ ազասը պէյնինտէ ախիրէն վուգու պուլան պիր միւլագաթ իւզերինէ, գրալը միւշարէլէյհ իլէ հէյէթը վիւրլա պէնինտէ ամէնուտ օլան պիլիճիսիզ միւշքիլաթ պէրթարաֆ օլմուշ տրը։

Գրալ Միլան՝ զէվճէսի գրալիցա Նաթալիսի պօշամասընա տարը սապրգ Պելգրատ մէթրօբօլիսի Մանսէնէէօր Թէոտօսիօս թարաֆընտան մուգատտէմա մէրիվիշ օլան հիւմին պու քէրբէ Սըրպ Սինոդ մէճլիսի թարաֆընտան տախի թատիրգ օլունտրդընը խապէր ալտրգտա, տէրէճայ մէթրօբօլիտը լահրդ ՄանսէնէէօրՄիխաիլինէդտին կիտէրէք, Սինոդ մէճլիսի գարարը մաղպաթասընը պիր սուրէթինի թալէպ էյլէմիշ տիր։ Մէթրօբօլիտը միւշարէլէյհ՝ էվրագը լաղմէյի գրալը միւշարէլէյհէ թէսլիմ իթմիշ օլմաղլա, գրալ Միլան՝ նիզամը վէճհլէ մէզգիւր գարար մաղպաթասընը մէզահիպ նազրընա տախի իվգա իթտիրմէք իւզրէ նազրը միւշարէլէյհին նէզտինէ կիթմիշ, վէ իմզալաթմըշ տրը։

Բիվայէթէ կէօրէ, գրալ Միլան՝ արթրգ սուրէթը մէշրուէ վէ գաթիյէտ բապրթաի իպտիվաճատան ապատէ պուլունտրդընտան, կէչէն դրշ Բարիզտէ թանրմըշ օլտրդը զայէթ զէնկին վէ կէնճ պիր Ամէրիգալը ՀԷՀ ԷԼ-ԷՎԱ ԲՈՏՇԷՔ իմիշ։

——

Վիէննատան իշար օլունտրդընա կէօրէ, Եունան վէրիիսհարընը զէվճէսի բրէնսէս Սօֆինին քէմալը սուհուլէթէ պիր էրքէք էվատ թէվլիտ իթմէսինտէն տօլայը Եունան վէ Սրբպ հիւքիմէթլէրի պէյնինտէ թէարի օրնան պէյանաթը թէպրիքսաղի՝ Ասօթրիա մէհաֆիլը բէսմիյէսինտէ բէք տէ նազարը խօշնուտ իլէ կէօրիւլմէմիշ տիր։ Զիրա պու մէրասիմտէ, Ասօթրիա-Մաճառիսթանդն մէնաֆիինէ բէք տէ մուվաֆրզ օլմայան պաղը միւնասէպաթը մահրէմանէ ասարը միւշտհէտէ օլունմագտա իմիշ։

Ամինատան իշար օլունտրդընա կէօրէ, բրէնսէս Սօֆինին լօդուսալրդ խասթալրը էյիլէշմէքտէ օլուպ, չօճուղը իսէ բէք զիյատէ սրհհէթ ու աֆիյէթ իւզրէ իմիշ։

Ինկիլթէրա գրալիցասը՝ թօրնու օլան միւշարէլէյհա բրէնսէսին վէ չօճուղընդն ահվալը սրհհիյէլէրի հագդընտա քէսպը մաղիւմաթ իթմէք իւզրէ, միւշարէլէյհա բրէնսէսի կիտիպ կէօրմէսինի Ամինատա մուգիմ Ինկիլիզ սէֆիրինէ էմր վէրմիշ տիր։

——

Ալաֆր. յուլիս 23 թարիխիլէ Պերլինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, իմբէրաթօր Կիյեօմ՝ պու կիւնլէրտէ Նորվէկիա սէյահարընը իքմալ իլէ Զիլհէլմսհաֆէնէ ավտէթ վէ մուվասէլէթ իտէճէք տիր։ Միւշարէլէյհին Պերլինէ աղնմէթի միւհթէմիլ տէյլ տիր։ ալաֆր. օգոստոս 2տէ Պելճիգանդն Օսթանտ չէհրինտէ պուլունարագ Պելճիգա գրալը իլէ միւլագաթ իտէճէք տիր։

Ալաֆր. օգոստոս 3տէ Օսթանտան վարօրա բաքիպ օլուպ Ինկիլթէրրա սուլարընտա Ուիկթ ատասընա ազիմէթ իտէճէկինտէն, Ինկիլթէրրա վէլիհահտը բրէնս տը Կալ՝ Ալէմանիա տոնանմասընը իսթիգպալ իչիւն մահը մէզքիւրընն կիւնտէ Գօվրստան հարէքէթ իտէճէք տիր։

Իմբէրաթօր Կիյեօմ՝ Ուիկթ ատասընտա իքի կիւն իգամէթ իտէճէք, Ինկիլթէրա խանէտանը գրալիսինին թէքմիլ ազասը ճեզիրէի մէզքիւրէ տէ հազրը պուլունճագ տրը։ Իմբէրաթօր Կիյեօմ օգոստոս 8տէ Բօցտամա ավտէթ, վէ 18ինտէ տէնիզ թարիդիյէ Բէթթէրսպուրկա ազիմէթ էյլէյճէճէք տիր։

Պաղ վէքիլ Ժէնէրալ Գարբիվինին՝ իմբէրաթօրընն Բէթթէրսպուրկ ոէյահաթընտա միւշարէլէյհէ ըէֆագաթ իթմէսի մուգարրէր օլարընտան, իքի իմբէրաթօրարընն միւլագաթը՝ մահիյէթը բօլիթիգիյի հաղ օլճագ տրը։

Կրոնշտատ նամ Ռուս կազէթասընն պէյանընա կէօրէ, իքի իմբէրաթօրարընը միւլագաթընտա Գերլին ահանամէսինին իվալ իտիմիշ օլան պաղը նօգթալարը իւզերինէ միւպահասա ճէբէյան իտէճէք. վէ պու հալին տէֆի չարէսի գարարլայտրրրլաճագ տրը։

——

Պաղը Ալէման կազէթալարը՝ բրէնս Պիզմարգըն կազէթա մուխպիրլէրիյլէ միւլագաթ իտիպ էֆքարը մասսուսէսինի նէչը իթտիրմէսի՝ պաղը նէյաթը խաֆիյէյէ վէ մէմուրիյէթը սապրգասընը էլտէ իթմէք մագսէտինէ մէպնի օյտուղընը իտտա իթմիշ օյտուգլարընտան, բրէնսը միւշարէլէյհին թարաֆտարը օլան Հոֆպուրէր Նուրէմբէրկ կազէթասը՝ մէզքիւր կազէթալարընն նէչրիյաթընը ճէրհ իթմէք իւզրէ պիր պէնտ նէչը իթմիշ վէ չէօլէ տէմիշ տիր։

«Բրէնս Պիզմարգ» եալընրդ վաթանընն թէհլիքէտէ պուլունտրդը պիր սրրատա իմբէրաթօր Թարաֆընտան էսկի մէմուրիյէթի պաշընա չաղրըլտրգտա մէմուրիյէթը մէզքիւրէյի գապուլ իտէճէք տիր։ Բրէնսը միւշարէլէյհին կազէթա մուխպիրլէրիյլէ միւլագաթընտան մագսէտի՝ սուլհրն մուհաֆազասը վէ մէմլէքէթին մէնաֆիի տիր։ Շիմտի իշ պաշընտա պուլունան տիրլօսաթլար՝ քէնտիսինէ զիյարէթ իթմէքտէն գօրգմագտա օլտրգլարընտան, բրէնսն Պիզմարգ՝ քէնտի էֆքէրընը կազէթալար իլէ իլան իթմէյէ մէճպուր պուլունույօր։»

——

Պերլինտէն իշար օլունտրդընա կէօրէ, պաշ վէքիլ Ժէնէրալ Գարբիվի՝ էլեէվմ թանդիմիլէ մէյդուլ պուլունտրդը մուֆասալ մուսթիրէտէ, Աֆրիգայա տարը Ինկիլթէրրա իլէ Ալէմանիա պէյնինտէ ապտ օլրնան ահտանամէնին Ալէմանիա իչիւն մուճիպ օլտրդը մուհասէսնամթը արդ իտէճէրի կիպի, պունտան պէօրէ Ալէմանիանդն իթթիհազ իտէճէյի միսսթէմլիքէտթ բօլիթիգասընը տախի սուրէթը միւքէմմէլէտ իրզահ իտէճէք տիր։

⁂

Ալէմանիա միսսթէմլիքէտթ շերքէթինին սէնէվի բարօրթասընտան անլաշրլտրդընա կէօրէ, Ալէման էհալիսինին տէնիզ աշրը թէհլիպսաթա օլան մէյլի զայէթլէ ազալմրշ տրը։

Շերքէթը մէզքիւրէնին ազասը տախի խալլիտէ խալլի ազալմրշ տրը։ 1700 ազա՝ պէտէլը հիսսէլէրինի թէհտիտ իթմէտիրլէրինտէն, ազալրգ հագդընտան սադիթ օլմուշլար տրը։

Ալէմանիա իլէ Աֆրիգայի Շարգի պէյնինտէ թէհսիս օլրնան բօսթա խաթթընն պիրինճի վարօրը օլան Ռեխէրռ՝ պիր խալը եօլճրլարը վէ էմմասը համիլէն պու քէրբէ համպուրկտան հարէքէթ էյլէմիշ տիր։

——

Բէֆրանդն պէյանընա կէօրէ, միւթէվէֆֆիլ Մարքիզ Բէսսիգ-Գէլիէր՝ Բարիզէ Բարա սէֆարէթխանէսի իթթիհազ օլրնմագ իւզրէ Դօնգօրտա մէյտանընտաքի օթէլինի պա դամիլ Ռամէ Բարայա թէրք իթմիշ օլմաղլա, Ֆրանսա հիւքիմէթի՝ Բարա հագդընտա պիր մուամէլէյի նիւվազիչքարանէտ պուլունմագ իւզրէ մէզքիւր օթէլին ֆէրաղ ու ինթիգալը բէսմինի իթա իթմէքտէն վատիկանը մուաֆ թութմուշ տրը։ Բարա պունտան տօլայը բէխը ճիւմհուր Մ. Դարնօ իլէ Ֆրանսա հիւքիմէթինէ պէյանը թէշէքքիւր էյլէմիշ տիր։

Մուսիվիլէյհա Մարքիզ՝ Ֆրանսատա Բիգարտի էյալէթինտէ քէսին Մօրէօյ քէօշքիւ իլէ, զայէթ գէյմէթտար պիր բէսմ մէճմուասընը վէ 5 միլիօն ֆրանգ նազրընը տախի պա վասիլէթնամէ Բարայա թէրքու թէպէրբու էյլէմիշ տիր։

——

Մասարիա կազէթալարը՝ ախիրէն Մարգ (Ֆաս) սահիլինտէ Մէլիլլա գուրպինտէ Սրանիա ասաքիրի իլէ Մարգգլար պէյնինտէ վուգուա կէյլէն միւսատէմէ հագդընտա պաղը թաֆսիլաթ վէրիյօրլար։

Հուտուտատա պիր մրսրը թարաբընտա կիպլէնմիշ օլան պիր թագմ Մարգգլար՝ պիր Սրանեօլ սիւվարի գարագօր իւզէրինէ ամէշ իտէրէք, պիր օն պաշը իլէ իքի նէֆէրի գաթլ իթմիշլէր տիր։ Սրանեօլ ասքէրինին պիր խալը ամլարը տախի եարալանմըշ տրը։ Իշպու հիւճումը նակէհանի իւզերինէ ըՍրանեօլ գարագօր Մէլիլլա բիւճաթ իտուպ, էյֆիլէթի իխպար իթտիկինտէն, Մէլիլատա Սրանիա ասքէրի գօմանտանը՝ Մարգգլարընը թէէտիպի իչիւն տէրհալ մահալը վագատա իքի պէօյուք բիատէ վէ պիր մզդտար սիւվարի ասքէրի սէվգ իթմիշ տիր։

Պու սրրատա Մարգգլարը 4000 նէֆէր գատար թօքանրդ, Սրանեօլ ասաքիրի եագլաշըր եագլաշմազ, իւզէրլէրինէ ամէէշ իթտիքլէրինտէն, վէ իշ Սրանեօլար իչիւն ֆէնալաշմայա պաշլատրդընտան, Մէլիլլա գալէլէրինտէն թօք ամէշինէ պաշլանըրդը, ամբլան կիւլլէյէ տէն պիր խալը Մարգգը թէլէֆ վէ մեճրուհ օլմուշլար, վէ պունլար՝ մեզգիւր չէտիտ թօք ամէշինէ տայանմամրգ ֆիրար իթմիշլէր տիր։

Միւթեագրպէն Մարգգլարընն ըէխի՝ Սրանիա վալիսինի զիյարէթի ի տէրէք, վուգուա կէյլէն հատիսէտէն տօլայը իշհարը թէէսիֆ, վէ գապահամրգլարընն ճեզգի սեզգարընը կէօրէճեքլէրինի թէէմինէն պէյան էյլէմիշ տիր։ Սրանիա վալիսի՝ Մարգգը բէխսին մախտումը իլէ ֆամիլեասը էֆիրատընտան տիկէր իքի քիչիի ըէհն մագամընտա ալրգօյմուշ տրը։

Պիր վագթտան պէրու Սրանեօլար իլէ Մարգգլար պէյնինտէ սրգ սրգ միւնազաա վուգուա կէլմէքտէ օլուպ, ախիրէն Մէլիլլատա պիր թարլատա չալըշմագտա օլան պաղը Սրանեօլար տախի Մարգգլար թարաֆընտան էսիր խոիմիշլէր տիր։

Սրանիա հիւքիմէթի՝ Թանճատա մուգիմ սէֆիրինէ պիր թէլէկրաֆ քէշիտ իտէրէք, Մարգգլար թարաֆընտան Մէլիլլա սէվգրը իւզերինէ վուգու պուլան թէարրուզատան տօլայը թարզիյէ միւքէմմէլէ իթասը իչիւն Մարգ հիւքիմտարը նէզտինտէ թէշէպպիսաթը ճիտտիլէտէ պուլունմասընը էմր իթմիշ տիր։ Սրանիա հիւքիմէթի՝ Սրանիանդն հայսիյէթինի մուհաֆազայա վէ Մարգգտա Սրանեօլարընն էմնիյէթը հալինի իսթիհսալէ գաթիէն գարար վերմիշ տիր։

ԹԻԿԱՃԱՐԻՑԷ

ԻԶՄԻՐ ԹԻԿԱՃԱՐԻԹԷՍԻ

Իզմիր 12 յուլիս 1890

Խալը վագթտան պէրու չարչէյլէ ինթիզար իթտիկմիզ եաղմուրլար՝ ասլա վուգու պուլմադը։ Պունա նիսպէթէն իքի իւչ հաֆթատան պէրու իճրան հիւքմ իտէն չէտիտ հարարէթին՝ Իզմիր էմրաֆ մահսուլարընն արթրգ հիչ պիր մուհասէսնաթընը պրրագմադը տէյլ զանն օլունրյօր։

Ալրնան խապէրլէրէ կէօրէ, բալամուտ, ինճիր, զէյթին վէ պաղ՝ ֆէնա պիր հալտէ կէօրիւնիյօրլար։ Բամպուգլար տախի մուճիպը խօշնուտի պիր հալտէ տէյլիլ տիր։

Պու հաֆթա զարֆընտա բալամուտ՝ գանթարը 110-115 ղրշ.ա գատար 2700 գանթար իչէնմէմիշ, վէ 120-132 ղրշ.ա 3400 գանթար իչէնմիշ, վէ 97 ղրշ.ա 150 գանթար Բաֆուզ քի, ճեման 6250 գանթար մալ էլտէն չրգարրլրը տրը։ (մէճիա 23.15տէն)։ 75000 գանթար մէվճուտ վար տրը։

Ալիօն՝ 113 ղրշ.տան 13 սէրէթ սաթըլտը իսէ տէ, պու կիւն բիացմըզ կէվզէք տիր վէ 110 ղրշ.ա ալրճը կէօրիւնմէյօր։ Եէնի մահսուլաթտան էքյիճէ մալ կէլտի իսէ տէ, տահա պիր իշ օլմատը։ Պու կիւնէ գատար եէնի մահսուլտան 231 սէրէթ վիրուտ իտուպ, կէչէն սէնէ 219 սէրէթ կէլմիշ իսի։

Բամպուգ՝ բիացմըզտա ճիւզի պիր մզդտար մալ գալմըշ տրը։ Պու հաֆթա սոն մահսուլտան 375-377½ ղրշ.տան 100 պալեա ֆիրուխթ օլունտը։ (մէճիտ 23.15տէն)։

Եաբաղը՝ Հուրզում մալինտէն 285 ղրշ.ա 100, վէ պաղբսը եէրլի ալէա ճինսինտէն օլուպ 275 ղրշ.ա 1300 քի ճեման 1400 գանթար սաթըլտը։ (մէճ. 23.15տէն։) Պու կիւն տէբօղիթօտա էքյիճի մալ մէվճուտ օլուպ, պիր թարաֆտան տախի մէվրուտաթ վար տրը։ Իզմիր էթրաֆ մալէրինին երգանմըշ վէ պէյազ ալէա ճինսլէրինէ 380-400 ղրշ. վերիլիյօր։

Ճէէրի՝ մուամէլէսի եօգ իսէ տէ, եէնի մահսուլարա 7-7½ ղրշ. վերիլիյօր։

Քիթրէ մուամէլաթը կէվզէք տիր։ Ինկիլթէրատան սրբարբէ եօգ, սարը ճինսլէրէ 30-40 բարա վէրիլիյօր։ (մէճ. 23.15 ղրշ.տան։)

Մաղի մուամէլէսի եօգ տրը։ Ֆագաթ եէնի մահսուլ՝ 7-7½ ղրշ.ա սաթըլտաճաղը զանն օլունրյօր։ Էվրօբատա սիյահը՝ 105-120 վէ պէյազը՝ 90-105 ֆրանգա վերիլիյօր։

Ցէպպաղնանէ թիֆթիի՝ 12-16 ղրշ.ա սաթըլրյօր։ (մէճ. 23-15տէն։)

Օղլաղ թուլումը՝ էյի մալէր 10-12 ղրշ.ա վերիլիյօր։ (մէճ. 20-50տէն։)

Քէչի տերիսի՝ ճինսինէ կէօրէ 7-9-11 ղրշ.ա գատար սաթըլրյօր։ (մէճ. 20.5 ղշ.տան։)

Խաշխաշ՝ իսմէն ֆիրախ 70-71 բարա տրը։ (մէճիտ 20.50 ղրշ.տան)։

Սուսամ՝ գրյէսի 100-103 բարայա գատար վերիլիյօր։ (մէճ. 20.50 ղրշ.տան)։

Թէնպէքի՝ 100տէ 5 ոգօնթօ վէ 7 օգկա տարա իլէ պիրինճի մալէր՝ 10-11, իքինճի մալէր՝ 9-9½ ղրշ.ա ֆիրուխթ օլունրյօր։

Խալը իւզերինտէ էհէմմիյէթլի ախզուիթթա եօգ տրը։ բիացմըզ զայէթ տուրկուն տրը։ Ֆագաթ մախսուսի ուֆագ սրբարչլար վուգու պուլրյօր։

Արբա՝ պու հաֆթա զարֆընտա էբէյի մալ էլտէն չրգարրլրը։ բիացմըզ զայէթ իչէք տիր։ Ուշագրն ալէա ճինսլէրի՝ 16½-17, վէ իքինճի տերէճէլէրի 14½-16½, վէ ատիէրի 13½-14 ղրշ.ա գատար 45000 քիլէ ֆիրուխթ օլունմրշ տրը։

Մէրսին մալի 10¼, Գրպրրզ 11, Պէնկազի 12½, եէրլի 13¾-14¼ ղրուշտան 25000 քիլէ տախի պու ճինսլէրտէն սաթըլտը։ (մէճ. 20.50 ղրշ.տան)։

Պուղտայրն ֆիյաթը կիթտիքճէ թէնէզզիւլտ տիր։ Մէրսինտէն 1300 չուվալ մալ կէլմիշ տիր։ Անատօլ թարաֆլարընտան էհէմմիյէթսիզ բարթիլէր կէլմիշ տիր։ Գիրինճի գրրմրզը մալլէրէ 70-72 բարա, իքինճի տերէճէլէրէ 58-68 բարա վերիլիյօր։ (մէճ. 33 ղրշ.տան)։

Սիւնթէր՝ իսմէն ֆիյաթը 53-56 բարա տրը։

Զավտար՝ ազ չօգ մէվճուտ վար, գրյէսինէ 36-40 բարա վերիլիյօր։

Պագլա՝ էվրօբա ֆիյաթլրը ուլկուն օլմատրգլարընտան, բիացմըզ տուրկուն, թիւճճարլար էլլերինտէքի մալլերինի թէվգրգի իթմէքտէ տիրլեր, 50000 գրյէ էլտէն չրգարրլրը իսէ տէ, մէվճուտ մալ բէք չօգ տրը։

Սամսան՝ ֆիյաթը տիւշմէքտէ տիր, գրյէսի 28 բարայա վերիլիյօր։ (մէճ. 33 ղրշ.տան)։

Սարը տարը՝ պու հաֆթա զարֆընտա հիչ պիր ախզուիթթա մուգատ պուլմատը։

Պալ մոմը՝ քէղա։

Մրսրը տարրսը՝ ճիւղի պիր մզդտարը 39 բարայա ֆիրուխթ օլունրը։ 150000 գրյէ մէվճուտ վար տէյէ զանն օլունրյօր։

Պէյազ տարրտա մուամէլէ եօգտրը։

Գահվէ՝ 1650-1850 ղրշ.ա գատար վերիլիյօր։

Շեքէր՝ թէպէտտիլաթ եօգ տրը։ Թրիէսթէտէն ալընան խապէրլերէ հարէքէթէ կէլմէյէ պայլայան պու մալ՝ եէնի կէչէն հաֆթա իչար իթտիլիմիզ ֆիյաթլէրտէ տուրտու։ ֆիյաթ՝ քէմմաֆիսսապրգ 135-136 ղրշ.ա գատար տրը։

Բիրինճ՝ Բանկուն մալի 19, ճէնովա՝ 27-29 ղրշ.ա գատար վերիլիյօր։

Զէյթուն եաղը՝ մուամէլաթ մահսուտա տրը։ գանթարընա 11¼ մէճիտ վերիլիյօր։

Բետրօլ կազը՝ Ռուս 27, Ամերիգա 36 ղրշ.ա տրը։ 146,000 Ռուս, 10000 Ամերիգան մէվճուտ տրը։

Գոմպ։

Լօնտրա	3 այ	135¾-136⅜
»	3 կիւն	137-137½
Ֆրանսա	3 այ	216-216½
»	3 կիւն	218¾-219¼
Թրիէսթէ	3 այ	465-467
»	3 կիւն	473-474

ՏՕԳԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ

Թէտավիի խուսուսի՝ իպէթը էֆբէնտիյէ, վէ ալէաթը թէնասիպլիյէէ տիր։ Գալաթատա քէօրբիւ պաշը նօմէր 8։

---

(29)

ԶԻՎԱ ՎԷ ԳԸՍԳԱՆԱ ԶԻՎԱՆ

ՄԻՒԷԼԻՖԻ

ԷՄԻԼ ՐԻՇՊՈՒՐԿ

ՄԻՒԹԷՐՃԻՄԻ

ՏԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Էլէն՝ սանտալեասընդն իւզերինտէ սբչրայարագ։—Զօճուգ սաթըն ալընը՞ մը։

Գատօր։—Պաղէն, էվվէթ, սաթըն ալընը, մատամ։

Էլէն։—Սահի՞ն մի սէօյլէյօրսընը։ Էվլատլարընը սաթան վալիտէլէր վա՞ր մը։

Գատօր։—Պիր չօգ վալիտէլէր վար քի, էվլատարընը էօլտուրիրլէր, եախատ իչքէնճէ ու իդամ իտէրլէր։ պիր չօգլարը տա վար քի, չօճուգլարընը սօգագտա պիր սինօր թաչընդն եանընտա վէ եախատ պիր քիլիսէնին գաբուսընտա պրագըրլար։ Տար իւչ չէֆագայա սիւվալ իտիրնիզ, անասը պապասը օլմայան նէ՞ գատար չօճուգ պագըլմագտա տրը։ Նիճէ ֆագըր գըզլար՝ բապրթալը վալիտէլէր օլապիլիրլէր իքէն, սէֆալէթլէրինտէն նաչի, տիւնեայէ կէթիրտիքլէրի չօճուգլարը թէրք իտուպ անէրտէն պիզզարուրէ այրըլըրլար։ Հաֆթա պաղը զէնկին վէ միւթէպէր մատամազլէր տախի վար տրը քի պունլար՝ պիր խաֆայը կիզլէմէք վէ այլ ու ըէզալէթտէն եագայը սբրթարագ իչիւն կիզլիճճ չօճուգ կէթիրիրլէր վէ չօճուգլարընը զայլ ու նապէտտա իտէրլէր։ Օ զավալը չօճուգ նէ՞ օլուր՝ եալընդ պիր Ալլահ պիլիր։ Պու չօճուգ՝ ֆամիլեասընդ վէ քիսմէնիդ պիր չօճուգ տրը։ ալէմտէ հէր տիւրլու գաղա վէ պէլալարա, վէ խուսուսէյլէ զարուրէթ ու սէֆալէթէ միսլթէլա օլուր։ Հէր նէրէտտէ վէ հէր նէ վագթ օլուրսա օլսուն, վէլատէթինին լէքէսի՝ տայմա իւզերինտէ պուլունճագ տրը։ Պու չօճուգլարընն չոր՝ կազէթալար իլէ իլան իթմէյէ մէճպուր պուլունույօր։»

——

Պերլինտէն իշար օլունտրդընա կէօրէ, պաշ վէքիլ Ժէնէրալ Գարբիվի՝ էլեէվմ թանդիմիլէ մէյդուլ պուլունտրդը մուֆասալ մուսթիրէտէ, Աֆրիգայա տարը Ինկիլթէրրա իլէ Ալէմանիա պէյնինտէ ապտ օլրնան ահտանամէնին Ալէմանիա իչիւն մուճիպ օլտրդը մուհասէսնաթը արդ իտէճէրի կիպի, պունտան պէօրէ Ալէմանիանդն իթթիհազ իտէճէյի միսսթէմլիքէտթ բօլիթիգասընը տախի սուրէթը միւքէմմէլէտ իրզահ իտէճէք տիր։

⁂

Ալէմանիա միսսթէմլիքէտթ շերքէթինին սէնէվի բարօրթասընտան անլաշրլտրդընա կէօրէ, Ալէման էհալիսինին տէնիզ աշրը թէհլիպսաթա օլան մէյլի զայէթլէ ազալմրշ տրը։

Շերքէթը մէզքիւրէնին ազասը տախի խալլիտէ խալլի ազալմրշ տրը։ 1700 ազա՝ պէտէլը հիսսէլէրինի թէհտիտ իթմէտիրլէրինտէն, ազալրգ հագդընտան սադիթ օլմուշլար տրը։

Ալէմանիա իլէ Աֆրիգայի Շարգի պէյնինտէ թէհսիս օլրնան բօսթա խաթթընն պիրինճի վարօրը օլան Ռեխէրռ՝ պիր խալը եօլճրլարը վէ էմմասը համիլէն պու քէրբէ համպուրկտան հարէքէթ էյլէմիշ տիր։

——

Բէֆրանդն պէյանընա կէօրէ, միւթէվէֆֆիլ Մարքիզ Բէսսիգ-Գէլիէր՝ Բարիզէ Բարա սէֆարէթխանէսի իթթիհազ օլրնմագ իւզրէ Դօնգօրտա մէյտանընտաքի օթէլինի պա դամիլ Ռամէ Բարայա թէրք իթմիշ օլմաղլա, Ֆրանսա հիւքիմէթի՝ Բարա հագդընտա պիր մուամէլէյի նիւվազիչքարանէտ պուլունմագ իւզրէ մէզքիւր օթէլին ֆէրաղ ու ինթիգալը բէսմինի իթա իթմէքտէն վատիկանը մուաֆ թութմուշ տրը։ Բարա պունտան տօլայը բէխը ճիւմհուր Մ. Դարնօ իլէ Ֆրանսա հիւքիմէթինէ պէյանը թէշէքքիւր էյլէմիշ տիր։

Մուսիվիլէյհա Մարքիզ՝ Ֆրանսատա Բիգարտի էյալէթինտէ քէսին Մօրէօյ քէօշքիւ իլէ, զայէթ գէյմէթտար պիր բէսմ մէճմուասընը վէ 5 միլիօն ֆրանգ նազրընը տախի պա վասիլէթնամէ Բարայա թէրքու թէպէրբու էյլէմիշ տիր։

——

Մասարիա կազէթալարը՝ ախիրէն Մարգ (Ֆաս) սահիլինտէ Մէլիլլա գուրպինտէ Սրանիա ասաքիրի իլէ Մարգգլար պէյնինտէ վուգուա կէյլէն միւսատէմէ հագդընտա պաղը թաֆսիլաթ վէրիյօրլար։

Հուտուտատա պիր մրսրը թարաբընտա կիպլէնմիշ օլան պիր թագմ Մարգգլար՝ պիր Սրանեօլ սիւվարի գարագօր իւզէրինէ ամէշ իտէրէք, պիր օն պաշը իլէ իքի նէֆէրի գաթլ իթմիշլէր տիր։ Սրանեօլ ասքէրինին պիր խալը ամլարը տախի եարալանմըշ տրը։ Իշպու հիւճումը նակէհանի իւզերինէ ըՍրանեօլ գարագօր Մէլիլլա բիւճաթ իտուպ, էյֆիլէթի իխպար իթտիկինտէն, Մէլիլատա Սրանիա ասքէրի գօմանտանը՝ Մարգգլարընը թէէտիպի իչիւն տէրհալ մահալը վագատա իքի պէօյուք բիատէ վէ պիր մզդտար սիւվարի ասքէրի սէվգ իթմիշ տիր։

Պու սրրատա Մարգգլարը 4000 նէֆէր գատար թօքանրդ, Սրանեօլ ասաքիրի եագլաշըր եագլաշմազ, իւզէրլէրինէ ամէշ իտէրէք, Սրանեօլար իչիւն ֆէնալաշմայա պաշլատրդընտան, Մէլիլլա գալէլէրինտէն թօք ամէշինէ պաշլանըրդը, ամբլան կիւլլէյէ տէն պիր խալը Մարգգը թէլէֆ վէ մեճրուհ օլմուշլար, վէ պունլար՝ մեզգիւր չէտիտ թօք ամէշինէ տայանմամրգ ֆիրար իթմիշլէր տիր։

Միւթեագրպէն Մարգգլարընն ըէխի՝ Սրանիա վալիսինի զիյարէթի ի տէրէք, վուգուա կէյլէն հատիսէտէն տօլայը իշհարը թէէսիֆ, վէ գապահամրգլարընն ճեզգի սեզգարընը կէօրէճեքլէրինի թէէմինէն պէյան էյլէմիշ տիր։ Սրանիա վալիսի՝ Մարգգը բէխսին մախտումը իլէ ֆամիլեասը էֆիրատընտան տիկէր իքի քիչիի ըէհն մագամընտա ալրգօյմուշ տրը։

Պիր վագթտան պէրու Սրանեօլար իլէ Մարգգլար պէյնինտէ սբգ սբգ միւնազաա վուգուա կէլմէքտէ օլուպ, ախիրէն Մէլիլլատա պիր թարլատա չալըշմագտա օլան պաղը Սրանեօլար տախի Մարգգլար թարաֆընտան էսիր խոիմիշլէր տիր։

Սրանիա հիւքիմէթի՝ Թանճատա մուգիմ սէֆիրինէ պիր թէլէկրաֆ քէշիտ իտէրէք, Մարգգլար թարաֆընտան Մէլիլլա սէվգրը իւզերինէ վուգու պուլան թէարրուզատան տօլայը թարզիյէ միւքէմմէլէ իթասը իչիւն Մարգ հիւքիմտարը նէզտինտէ թէշէպպիսաթը ճիտտիլէտէ պուլունմասընը էմր իթմիշ տիր։ Սրանիա հիւքիմէթի՝ Սրանիանդն հայսիյէթինի մուհաֆազայա վէ Մարգգտա Սրանեօլարընն էմնիյէթը հալինի իսթիհսալէ գաթիէն գարար վերմիշ տիր։

ԹԻԿԱՃԱՐԻՑԷ

ԻԶՄԻՐ ԹԻԿԱՃԱՐԻԹԷՍԻ

Իզմիր 12 յուլիս 1890

Խալը վագթտան պէրու չարչէյլէ ինթիզար իթտիկմիզ եաղմուրլար՝ ասլա վուգու պուլմադը։ Պունա նիսպէթէն իքի իւչ հաֆթատան պէրու իճրան հիւքմ իտէն չէտիտ հարարէթին՝ Իզմիր էմրաֆ մահսուլարընն արթրգ հիչ պիր մուհասէսնաթընը պրրագմադը տէյլ զանն օլունրյօր։

Ալրնան խապէրլէրէ կէօրէ, բալամուտ, ինճիր, զէյթին վէ պաղ՝ ֆէնա պիր հալտէ կէօրիւնիյօրլար։ Բամպուգլար տախի մուճիպը խօշնուտի պիր հալտէ տէյլիլ տիր։

Պու հաֆթա զարֆընտա բալամուտ՝ գանթարը 110-115 ղրշ.ա գատար 2700 գանթար իչէնմէմիշ, վէ 120-132 ղրշ.ա 3400 գանթար իչէնմիշ, վէ 97 ղրշ.ա 150 գանթար Բաֆուզ քի, ճեման 6250 գանթար մալ էլտէն չրգարրլրը տրը։ (մէճիա 23.15տէն)։ 75000 գանթար մէվճուտ վար տրը։

Ալիօն՝ 113 ղրշ.տան 13 սէրէթ սաթըլտը իսէ տէ, պու կիւն բիացմըզ կէվզէք տիր վէ 110 ղրշ.ա ալրճը կէօրիւնմէյօր։ Եէնի մահսուլթտան էքյիճէ մալ կէլտի իսէ տէ, տահա պիր իշ օլմատը։ Պու կիւնէ գատար եէնի մահսուլտան 231 սէրէթ վիրուտ իտուպ, կէչէն սէնէ 219 սէրէթ կէլմիշ իսի։

Բամպուգ՝ բիացմըզտա ճիւզի պիր մզդտար մալ գալմըշ տրը։ Պու հաֆթա սոն մահսուլտան 375-377½ ղրշ.տան 100 պալեա ֆիրուխթ օլունտը։ (մէճիտ 23.15տէն)։

Եաբաղը՝ Հուրզում մալինտէն 285 ղրշ.ա 100, վէ պաղբսը եէրլի ալէա ճինսինտէն օլուպ 275 ղրշ.ա 1300 քի ճեման 1400 գանթար սաթըլտը։ (մէճ. 23.15տէն։) Պու կիւն տէբօղիթօտա էքյիճի մալ մէվճուտ օլուպ, պիր թարաֆտան տախի մէվրուտաթ վար տրը։ Իզմիր էթրաֆ մալէրինին երգանմըշ վէ պէյազ ալէա ճինսլէրինէ 380-400 ղրշ. վերիլիյօր։

Ճէէրի՝ մուամէլէսի եօգ իսէ տէ, եէնի մահսուլարա 7-7½ ղրշ. վերիլիյօր։

Քիթրէ մուամէլաթը կէվզէք տիր։ Ինկիլթէրատան սրբարբէ եօգ, սարը ճինսլէրէ 30-40 բարա վէրիլիյօր։ (մէճ. 23.15 ղրշ.տան։)

Մաղի մուամէլէսի եօգ տրը։ Ֆագաթ եէնի մահսուլ՝ 7-7½ ղրշ.ա սաթըլտաճաղը զանն օլունրյօր։ Էվրօբատա սիյահը՝ 105-120 վէ պէյազը՝ 90-105 ֆրանգա վերիլիյօր։

Ցէպպաղնանէ թիֆթիի՝ 12-16 ղրշ.ա սաթըլրյօր։ (մէճ. 23-15տէն։)

Օղլաղ թուլումը՝ էյի մալէր 10-12 ղրշ.ա վերիլիյօր։ (մէճ. 20-50տէն։)

Քէչի տերիսի՝ ճինսինէ կէօրէ 7-9-11 ղրշ.ա գատար սաթըլրյօր։ (մէճ. 20.5 ղշ.տան։)

Խաշխաշ՝ իսմէն ֆիյաթ 70-71 բարա տրը։ (մէճիտ 20.50 ղրշ.տան)։

Սուսամ՝ գրյէսի 100-103 բարայա գատար վերիլիյօր։ (մէճ. 20.50 ղրշ.տան)։

Թէնպէքի՝ 100տէ 5 ոգօնթօ վէ 7 օգկա տարա իլէ պիրինճի մալէր՝ 10-11, իքինճի մալէր՝ 9-9½ ղրշ.ա ֆիրուխթ օլունրյօր։

Խալը իւզերինտէ էհէմմիյէթլի ախզուիթթա եօգ տրը։ բիացմըզ զայէթ տուրկուն տրը։ Ֆագաթ մախսուսի ուֆագ սրբարչլար վուգու պուլրյօր։

Արբա՝ պու հաֆթա զարֆընտա էբէյի մալ էլտէն չրգարրլրը։ բիացմըզ զայէթ իչէք տիր։ Ուշագրն ալէա ճինսլէրի՝ 16½-17, վէ իքինճի տերէճէլէրի 14½-16½, վէ ատիէրի 13½-14 ղրշ.ա գատար 45000 քիլէ ֆիրուխթ օլունմրշ տրը։

Մէրսին մալի 10¼, Գրպրրզ 11,

ՍԻԿՈՒՐԹԱ

ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

ՆՈՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆՏ ՄԷՐԳԸՆԹԱԼ ՎԷ ՆՈՐԹՀԷՐՆ

Մէգքիւբ գումբանեալար՝ 1889 սէնէսիսնէ մախսուս օլան բաբօրթօ լարընը մաթպաամըզա իրսալ ու թէպլեղ իթմիշ օլմաղլա, մէգքիւբ բաբօրթօլարըն բէք զիյատէ ճալիպը տիզգաթի ու իթթինա օլարղը՝ միշա հէտէ օլունմուշ տըր։

Սէնէի հաղբէ, եանի 1890 սէնէսի պիտայէթնատէ Սգօթիշ Բրվինսիալ Ասիբրանս իլէ Նորթհ Պրիթիշ էնտ Մէրգընթալ գումբանեալարը եէքտիկէրիլէ պիրլէշմիշ օլարգլարընտան, իհթիյաթ ագչէսինին եէքիւնիւ 10,000,000 ինկիլիզ լիրասընը թէճավուզ իթմիշ, վէ սէրմայէլերի օլան 3,000,000 ինկիլիզ լիրասը իլէ վարիտաթը սէնէվիյէլերի պուլունան 2,170,000 ինկիլիզ լիրասը՝ մէպլաղը մէզպուրա տախիլ պուլունմամըշտըր։ Մէգքիւբ գումբանեանընդ գովվէթի պու բաղգամարտան անլաշըլապիլիր։

Նորթհէրն Ասիբրանս Գրմբէնիէ կէլինճէ, պու գումբանեանընդ տախի 3,000,000 ինկիլիզ լիրասը սէրմայէսի, 3,780,000 ինկ. լիրասը իհթիյաթ ագչէսի վէ 989,400 լիրա վարիտաթը սէնէվիյէսի պուլունտըղընտան, սիկուրթա գումբանեալարը միայնընտա բէք միհիմ պիր մէվգրի հալը պուլունմադտա տըր։

Տէբասատէթատ վէքիլ վէ աճէնթէլերի պիր օլան պու իքի գումբանեալար հագգընտա էհալինին էմնիյէթի պէրքէմալ օլուպ, հէր նէգատար պիդ՝ չու պիր գաչ սաթը միթալալը վէ էօթէ պէրի պիր գաչ ատէտ բագգամը տէրմիյան ի տէրէք, էօյլէ պիր թագրմ մէտհիյէլէրտէ պուլունմայոր իսէք տէ, մէտհ ու սիթայիշ՝ էքսէրիա մագսէտին խիպգընա կէթտիկինտէն, պու պտպտէ պիդտէ մաաղտը կէօրիլէճէկմիդի մէմուլ իտէրիզ։

Նորթհ Պրիթիշ էնտ Մէրգընթալ իլէ Նորթհէրն գումբանեալարը՝ տիւնեանընդ էն ալէա սիկուրթա գումբանեալարը օլարգլարընը սրգ սրգ իլան ու պէյան իտէրլէր իսէ տէ, տիկէր հէր հանկը պիր գումբանեա օլուրսա օլսուն ալէա վէ միհթէպէր օլտուղընը կիւճճէ իսպաթ իտէպիլէճէկինի տախի մէրգուման գումբանեալար պիհագգընը պէյան ու իտտաա իտէպիլիրլէր։

Պիր գաչ սէնէլէրտէն պէրու սիկուրթալարտան պահս իտէն մաթպուամ՝ էհալիյէ մուճիպը խօշնուտ օլմագ իւզրէ սիկուրթա գումբանեալարընընը ահվալը մալիյէսինի էնդարը ամմէյէ վագ ու թէչէհիր էյլէմէկէ արզու իթմիշ, վէ պու սուրէթլէ օ նէվի հէր գումբանեանընը՝ էհալի ինսթինտ, հիսապլարընը սերպէսթճէ նէչր իթմէյէն գումբանեալարտան տահա զիյատէ քէսպը էմնիյէթ ու իթթիպար իթտիկի տայմա միւշահէտէ օլընմըշ տըր։

Պինաէն ալեյհ Նորթհ Պրիթիշ էնտ Մէրգընթալ իլէ Նորթհէրն սիկուրթա գումբանեալարընն միւքէմմէլ պիր սուրէթտէ հիսապլարընը նէչր ու իլան իթմէլերինտէն տօղալը պէյանը թէչէքքիւր իտիմէլի տիր։

ԳԻՏԱԿԱՆ

Սուրճին օգտակարութիւնն. — Քօլ Ս-ֆէյն. — Տօքթէօռ Հէքէլի ուսումնասիրութիւններն. — Ճարտար Վէրսէյ-Բէռ-ի մը. — Միչտ սուրճ խմեմք. — Գիտութեանց Ճեմարանին յունիս 20 ի նիստն. — Վիրաբուժական նշանաւոր գործողութիւն մը։

Ո՛րչափ մեծ յառաջդիմութիւն ը բրած է սուրճն. երկրի մը առևտրական ցուցակը կարող է ցուցնել այն մեծ քանակութիւնն սուրճին զոր կսպառէ ժողովուրդն։ Արեւելեան ինչպէս նաեւ արեւմտեան երկրաց մէջ, աշխարհիս ամէն կողմը սրճարանները բազմացած են և սուրճ խմելը սովորական բան մ'եղած է կերակրոց նման. և իրաւունք ունինք սուրճը այրքան սիրելու, դաւաթ մը այդ հեղանութիւն ի՛նչ օգուտներ կուտայ մեզ եւ մեր մտաւորական և մարմնական աշխատութեանց մէջ երբ զգանք հանգըստեան պէտքը, սուրճին կը դիմենք։

Ժողովուրդները իրենց սովորութեան և բարուց համեմատ կը գործածեն զանազան նիւթեր առոյգ կազմուածք մ'ունենալու և կարող լինելու երկարատև աշխատութեանց։ Ահա հարաւային Ամերիկայի բնիկն որ կ[illegible] կոչուած բոյսը կը գործածէ. նոյնքան ախորժանօք նաև Բէրուվիացին կը ճաշակէ ֆէրի տերեւները. ափրիկեան սեւամորթները ֆէլի ընկոյզը կուտեն և Եւրոպացին երբէ՛ք իւր թէյէն և սուրճէն չը կընար հրաժարիլ։

Սուրճը և թէյը հանրածանօթ են մեզ. ամէն օր իրենց անունը մեր ականջին կը հնչէ. բայց ֆէլն ի մեզ այնքան հռչակ հանած չէ. Ակադեմիոյ Ժոցին մէջ ի՛նչ երկար վիճաբանութեանց ծնունդ կուտայ այս ֆէլի ընկոյզ անուանեալ պտուղը. երբեմն անչան կարծուած բաներ ան սովոր ազմուկներ կարող են յարուցանել. Տօք. Հէքէլ, Մարբիւրգի բժշկական վարժարանին ուսուցիչ, մասնաւորաբար իւր ուսումնասիրութեան առարկայ ըրած է ֆէլի ընկոյզին ազդեցութիւնը քաղաքներու վրայ. ա բեւմտեան Սուտանի սեւամորթները այդ ազդեցութիւնը կրած են. Տեսէ՛ք թէ ի՞նչ ներկարար պտուղ մ'է այդ ընկոյզը Ափրիկէցւոյն համար. անով կընայ երկար ժամանակ քալել և յոգնութեան դէմ դնել Ափրիկեան տօթակէզ կլիմային ներքև։ Երբ Ափրիկեցի սեւամորթները խուռներամ արշաւանքի մը պատրաստուին, իրենց առաջին պաշարը ֆէլի ընկոյզն է. սեւամորթ մը ընկոյզ մը միայն ծամելով՝ կընայ 80 քիլոմէթը արշաւել առանց ուրիշ տեսակ սնունդ մ'առնելու. Ֆրանսացիք իսկ իրենց գաղթականութեանց միջոցաւ ծանօթանալով այս բոյսին մտածեցին գտնել հնարք մը իրենց զօրագունդերն ընդ երկար կուշտ պահելու և միանգամայն երկար արշաւանաց մէջ կարող զինուորներ ունենալու։

Սուրճը կարելի եղաւ գործածուիլ այս նպատակին համար, և ալ ճերական այն դժուարին և վտանգաւոր արշաւանքները մեր գործածած սուրճին շնորհիւ կատարուեցան, որովհետեւ գաւաթ մը սուրճը անապատին կիզիչ արեգակին տակ ընկճեալ և թմրեալ զինուորները կը վերակենդանացնէր և անոնց կուտար պատերազմական կորով մը։

Եւ սուրճին մէջ կը գտնուի իւր ամէնէն օգտակար, ազդեցիկ սկզբունքը, ֆէյնն որ լուրջ և ուշադիր աշխատութեանց նիւթ եղած է։ Քֆէյնին քանակութիւնը կախում ունի սուրճին տեսակէն, խորովուելու, խաշուելու և պատրաստուելու այլ և այլ եղանակներէն։ Այս սկզբունքը ոչ միայն սուրճին մէջ կը գտնուի, այլ նաև թէյին, ֆոֆոին, ֆէլի ընկոյզին մէջ։ Դաղափար մը տալու համար ձեզ թէ ո՞րչափ ազդեցիկ են ֆէլն և ֆէյնն, նկարագրեմ ձեզ մի քանի կաթիլ փորձեր և այնուհետև անցնիմ բուն նիւթին, այսինքն այդ բոյսերուն ազդեցութեան վրայ։

Բէրլինեանի մէջ 160դ զօրաբաժնի հրամանատարը պաշտօնեայ մը ունէր իր իշխանութեան ներքև, այդ անձը 1888ին 2,304 մէթր բարձրութենէ մը յաջողած է վեր ելնել և կրցած է առանց յոգնելու տասն և երկու ժամ չարունակ քալել, 25 վարկեան հանգիստ միայն առնելով։ Եւ այս յանդուգն արշաւանքին յաջողութիւնը կը պարտի այն փոշիացած քօլին զոր առած է 12 հարիւրերորդական ֆէյնի համապատասխանող քանակութեամբ։

Զինուորական բժիշկներն ևս փորձած են և համոզուած են թէ՝ զինուորները կրնան անհամեմատ աւելի արագ քալել եթէ ֆէլի ընկոյզին հաւատք ընծայեն. 55 քիլոմէթը կրնաս արշաւել արագ քալերով, առանց յոգնելու, առանց դժուարութիւն մը կրելու. արշաւանքի միջոցին շնչառական գործողութիւնները դիւրաւ կը կատարուին, կուրծքը ազատաբար ի գործ կը դնէ իւր ընդլայնումներն և կծկումներն և երբէք ենթակայ չը լինիր այն ճընշեալ վիճակին զոր կը ներկայացնէ սովորաբար առէն կուրծք երբ ամբան եղանակին մէջ արագ արշաւանքներ ընենք։ Տարակոյս չկայ որ ֆէլի ընկոյզը ծծելով՝ կարող կը լինինք այս առանձնաշնորհումն ստանալու։

Իսկ ֆ-ֆէյնի օգտակարութիւնը գործնական կերպիւ տեսնելու համար, Նշանաւոր Էլ-Էբէդ-ի մը օրագրէն հետեւեալը բաղելով կը ներկայացնեմ ձեզ.

«Հոկտեմբեր 20—Երեկոյեան ժամը վեցին սովորական ճաշս ըրի.

«21—Տօքթէօռ Հէքէլի պատրաստած պաքսիմատներէն երկու հատ կառնում. Առաւօտեան ժամը տասնին կը մեկնիմ. Արշաւանքի միջոց ներ տասն երկու հատ ևս կառնում. ամէն երկու ժամը երկու հատ, անոնց հետ քիչ մը ջուր ևս խմելով։ Սկիզբներն դժուար կը քալեմ, չունչս կարճ է, կողերս դժուարութեամբ իրենց ելևէջը կընեն. կէս օրին միջոցները ստամոքսային նեղութիւն մը կստանամ, 80 կրամ հաց կառնում. Կը վերստանամ նախկին ոյժս, ստամոքսային նեղութիւնս կը դադրանուի, գաղափարներս միայն որոշ չեն, այն ծառերն որոց առջև ուէն կանցնիմ արշաւասոյր, երեւակայական առարկաներ կերևին ինձ. երեկոյին տուն վերադառնալով անմիջապէս կը պառկիմ քունս խաղաղ կը լինի. Նոյն աւուր արշաւանքս 120 քիլոմէթը եղած է։

«22—Զարթնման միջոցին անօթութիւն չզգացի. Բաղկերակիս զարկը կանոնաւոր է. Ախորժակս կէս օրին սովորական է. Ծոմապահութիւնս 42 ժամ տեւած է։

Հիմա գաղտնիքը կընամ պարզել. 120 քիլոմէթրի արշաւանքը, 42 ժամուան ծոմապահութիւնն եղած են շնորհիւ այն ֆ-ֆէյնին զոր Տօքթէօռ Հէքէլ դրած էր իր պատրաստած պաքսիմատներուն մէջ. այսուհետև ճշմարտութիւն է թէ, առանց տարակոյսի, այն ամէն նիւթ որ ֆ-ֆէյն կոչուած բանկզբունքը կը պարունակէ, միանգամայն աշխատութիւնները կը դիւրացնէ և կարի մեծ մշուշ մը կուտայ անընդառութեան, միչտ միանգամ կորովը անվթար պահելով. և սրովհետև անօթութեան զգացումը կը յապաղեցնէ և կը նուազցնէ, հետևաբար ֆ-ֆէյն պարունակող սնունդները խնայողական են. բաց ատի, զգալի կերպով կը ներգործեն շնչառական և արեան շրջանի կարեւորագոյն պաշտօնից վրայ, կարգիլեն այն շընչաքերութիւններն և սրտի յարատև բաբախումներն որք կը պատահին եթէ ծանր աշխատութեանց մէջ լինիմք. Այս օգուտներն ունի ահա սուրճն և իւր էական սկզբունքը. հիմայ կը ճանաչենք անոր օգտակարութիւնն նոյնքան ժամանակ գործածելէնս վերջ. Կընայի՞նք գուշակել թէ՝ Արաբիոյ տաք կլիմային ներքև աճող այդ բոյսը հովուի մը ձեռօք պիտի ճանչցուի մարդոց. մարդիկ պիտի գործածեն զան և օր մը, ինչպէս այս օր, Գիտութեանց Ճեմարանին մէջ պիտի մտնէ նա և Տօքթ. Հէքէլի և Ժէռմէն Սէի նման անձանց կոմանէ լուրջ ուսումնասիրութեանց առարկայ պիտի լինի։

Միայն ֆ-ֆէյնն է՞ որ կզբաղեցնէ Գիտութեանց Ակադէմիան։ Վիրաբուժական նոր գործողութիւն մը կատարուած է որ շաբթուս մէջ ամենէն մեծ ազմուկ յարուցանող խնդիր եղած է։ Ամէն լրագիրներ և հանդէսներ կը խօսին այդ նիւթին վրայ։ Տօքթէօռ Լանբլօկ մեծ վիրաբուժական գործողութիւն մը կատարած է չորս տարեկան փոքր աղջկան մը գլխուն վրայ։ Դանկին վրայ եղած գործողութիւններն գիտնալու ենք որ ամենէն դժուարիններն են։

Տղեկը չափազանց փոքր գլուխ մ'ունէր, այդ հիւանդութիւնը կը կոչուի Դիոսէֆալ։ Մինչև երեք տարեկան հասակը՝ վատաբաղդիկ մանուկը հեղանիւթ անունդ առած է. չը կընար քալել, ոտքի վրայ չը կրնար մնալ, անհասկանալի ճիչեր կարձակէ։ Դանկը փոքր է, և զգալի կերպով տափակցած է։ Լանբլօկ, գանկին ձախ կողման վրայ ճեղք մը բացաւ 0,09մեթր երկայնութեամբ և 0,006մեթր լայնութեամբ։ Գործողութիւնը մայիս 9ին տեղի ունեցաւ և յունիս 15ին տղեկը կը ժպտէր, ոտքի վրայ կը կենար, և ատորին անդամները չէին դողդղար։ Իսկ այսօր վերջին վիճակը լաւ է. իմացականութիւնը զարգացման մէջ։

Մանկավարժական թերթ մը այս նշանաւոր դէպքը յիշատակելով կըսէ թէ՝ գիտութիւնը այս օր այնքան յառաջացած է որ ամենէն դժուարին գործողութիւններն իսկ երբեմն անվտանգ կարելի կը լինի կատարել։ Եթէ այսու հետև սեսուցչաց դէմն ելնէ տխմար, անխելք աշակերտ մը որ ըմբռման կարողութենէ զուրկ է, պէտք է զրկէ Տօքթ. Լանբլօկի որ գանկին վրայ գործողութիւն մը կատարելով՝ կընայ անոր իմացականութեան նոր զարկ մը տալ։ Կը մաղթեմ որ մեր մանուկները ունենալով կորովի իմացականութիւն մը, երբէք պէտք չունենան վիրաբուժութեան դիմելու։

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Կ. ՊՈԼՍԷ ՅԼԻՃՔ ԳԻԻՂ

27 Յունիս 1887

Յունիս իւր գեղեցիկ օրերէն մին կընծայէր մեզ. և ես, կ'զգայի մեր ճանապարհորդութեան յաջող ելք մ'ունենալու։ Կարի յուզեալ էր սիրտս մեր հարեւանակցաց և իմ հարազատից համակրալից ցոյցերէն ու քաղցրիկ համբոյրներէն։

Նաւուն վրայ անչարժ կեցած կը դիտէի իմ սիրելիքն, որք մակոյկներու մէջ նստած կը հեռանային, դրկախառնումէ և մեզ բարի երթ մաղթելէ յետոյ։ Ահա սոյն պահուն յուզումս սաստկացաւ և արտասուաց երկու խոյզ կայլակներու գլորին զգացի այտերուս վրայ։ Մեքենաբար գացի առանձնանալ խցիկս մէջ ուր չկրցի զսպել հեծկլտիւն մը։ Եւ ի՞նչպէս չհեծէի, ի՞նչպէս չարտասուէի, մինչ ետեւս կը թողէի այնքա՛ն նուիրական լիչատակներ։ Ո՜հ, ինձ համար չատ դժուարին է բաժնուիլ այն վայրերէն՝ ուր կը տառապին իմ եղբայրներ, ուր կը մաքառին բաղդին դէմ ա՛նքան բազմաթիւ հայրենակիցներ, և ուր վերջապէս կը հանգչին իմ նախնեաց, մտերիմներու ու բազմաթիւ հայ կորիճներու ոսկերոտիքն։ Ի՞նչպէս թողուլ զատնը ամենն ալ և հեռանալ առանց յուզելու, առանց հրաշալ չիթեր թափելու աչերէն։ Անկարելի՜, անկարելի է այդ . . . Ամեն անգամ երբ կը տեսնեմ այն չոգենաւներ որք կը մտնեն Վոսփորի դռնէն ներս, կը թուի ինձ որ անոնք մէկ մէկ հոկայ դագաղներ են սև, որոց մէջ կան ամեն տարիքէ ամեն հասակէ անթիւ հայրենակիցներ, որոնք, թէև կայտառ ու առողջ՝ կուգան հիւծիլ, մեռնի՛լ . . . թշուառութեան մէջ։ Եւ արդարև այդ թշուառներէ ո՞րը կընայ յաղողիլ վերադառնալու իւր ընտանի յարկին ներքև։ Աւա՛ղ, չատ քիչերն են սակայն, և անոնք ալ իրենց առողջութիւնը գրեթէ բոլորովին կորուսած։ Պոլիսը մեր պանդուխտ հայերու գերեզմանոցն է։ Ա՜խ, անիծեալ պանդխտութիւն, արդեօք երբ պիտի ազատի մեր ազգն քո սոսկալի ճիրաններէն։ արդեօք ե՞րբ պիտի խորտակուի քո կուռ չղթան։

Մինչ ես լռին, անշարժ ու մտախոհ թաղուած էի այսպէս տխուր զգացմանց, տխուր մտածմանց մէջ, չոգենաւն տուաւ յանկարծ՝ չուի առաջին նշանն։ Թոգկիս դուռը բացուեցաւ։ Հայրս էր՝ ան եօթամեայ վտարանդին, որ ներս մտնելով՝ ուրախ դիմօք և գոհ սրտիւ մը գոչեց. «Ահա նաւն կը մեկնի՜»։ Նաւն իւր վերջին սոյն հնչեցուց և սկսաւ շարժիլ։ Դարատափն եղայ և սկսայ դիտել սիլանօք Վոսփորի զեղգուարճ ափունքն, մերթ յԱսիականն, մերթ յԵւրոպականն ուղղելով աչկունքս։ Տօլմապահչէի հրաշագեղ պալատն, այլ և այլ հոյակապ շէնքեր, գեղեցիկ ծովափեայ տուներ, մինարէներու գագաթունք, կիսաքանդ բերդեր, և Վոսփորեան դալարազարդ ափունք աչքս առջև կուգային ու կանցնէին արագօրէն։ Վերջապէս մտանք ի Սեաւ ծով։ Արեգակն իւր ոսկեփայլ ճառագայթներու վերջին շողերն արձակեց այն սև ջրերու վրայ և անհետացաւ։ գոգցես պահեց իւր սիրուն դէմքն կամ սուզեցաւ այն վէտ ի վէտ ալեաց ու անդնդոց մէջ։ Ես ալ վարի՛ջայ դարատափէն, խցիկս մտայ, և փոքրիկ անկողնոյս վրայ ընկղմանամ՝ սկսայ խոկալ, շգիտեմ որքան ժամանակ։

Յունիս 28

Առաւօտ գեղեցիկ էր, ծովը խաղաղ, և մեր նաւն կը յառաջէր Ա սիական ափանց խիստ մօտէն։ Մեր աչաց հանդէպ կը պարզուի մի մեծ չարք բարձրաբերց լերանց ու բլրոց, որք ծովափէն ժայռերով կսկսին և կը բարձրանան հսկայաձև։ Նոցա կողերուն, գագաթանց վրայ կը տեսնուին խիտ խիտ անտառներ, մացառներ և ուրեք ուրեք փոքրիկ արտեր ցորենի, գարիի, եգիպտացորենի ևն։ Լերանց այս ընդարձակ և երկարաձիգ գօտին տեղ տեղ խզուած է մեծ ու փոքր ձորերով, որոց եզերքու վրայ կը նշմարուին փոքրիկ հիւղեր ու վրաններ։ Սոսկում կազդեն մարդուս այն անթիւ բլուրներ՝ որոնք միմեանց վերայ խճողուած են, այն անհամար սեգ ժայռեր՝ որոց վերայ փշուր փշուր կելլան փրփրադէզ ալիքներ։

Երեկոյին հրացանի մը բոմբիւնն լսելով դարատափն եղայ, ուր մի դեռահաս նաւաստի հրազէն ի ձեռին ծովը կը դիտէր։ Ցեսայ հոն մի կէտ որ կը ճգնէր գերազանցել նաւն վազքի մէջ։ Ուրիշ մը ալ տեսայ, որուն մէջքն առատ արիւն կը հոսէր։ Զէր վրիպած՝ հարուածն։ Ամեհի կենդանին իւր տտունը բաղխեց ուժգին նաւուն կուշտին, շըրջան մը ըրաւ և հուսկ ուրեմն սուզեցան անդնդոց մէջ։ Քիչ վերջը, նաւն առաջին անգամ լինելով կասեցուց զիւր ընթացք Ինէպոլուի առջև։ Մի բազմութիւն արանց դիզուած էր ծովափն։ Իսկ Թուրք կանայք ու աղջկունք կարմիրներ հագած և գլուխնին ճերմակ թիւլերով ծածկած՝ ժողոված են քաղքին մօտ բարձրացող բլրի մը վերայ և զմեզ կը դիտեն։

Ցեղւոյն Թուրք նաւաստիք, իրաւամբ զարմանալի ճարպկութեամբ ու աշխուժիւ կը թիավարեն իրենց հին մակոյկներն ու կուրերն, ուղեւորներ բերելով մեր նաւն և հակեր փոխադրելով անտի։ Մրգավաճառք փայտեայ կչուորդներ և քարէ կչիռներ ի ձեռին կը խուժեն շոգենաւին մէջ և ածան ածան տալով քաղցրահամ տանձ, սալոր, ընկոյզ ևն. մեկնեցան։ Նաւն գիշերուան ժամը մեկին սկսաւ յառաջել լեռշոգի։

Յունիս 29

Առաւօտ էր։ Սիւքն կը փչէր քաղցրիկ, վէտիվէտ շարժելով լոյծ տարրն, որոյ մէջէն կելնէին ու կը սուզէին ազդի ազդի ձուկեր։ Մերթ ընդ մերթ աչաց կը հանդիպէին թրաձկանց երամներ, որք խմբովին կը ճանապարհորդէին հիանալի ելև էջով մը։ դարատափն եղայ մի քիչ զով օդ ծծելու համար։ Ցամաքէն բաւական հեռի էինք։ այլ կարելի եղածին չափ կրցի նշմարել նորա բնական վիճակն։ Ծովեզրն երեկուան նկարագրածս հակապատկերը էր բոլորովին։ Մինչ անդ կը տեսնէի հսկայաձև լեռներ, դեղադեղ բլուրներ, և միմեանց վերայ խճողուած ժայռեր, աստ կը նշմարեմ միայն սև սև անտառներ ամբ ուռճացած հարթ մակարդակներու վերայ, որոց կռնակը հեռին կերևին դարձեալ լեռներ ու բլուրներ, այլ ասոնք չեն ծածկուած վարի բոյսերով։ Նոցա ոսկեփայլ կողերու վրայ յայտնի կը տեսնուին ժրաչան մշակին քրտանց ու անքան ճգանց բերկրաբերի արդիւնքն։ Մշակեալ տեղերն այնքան կը շատնան որքան կը յառաջեմք։ Տակաւ կերեւին Սամսունի արտերն որոց մէջ այժմէն իսկ կանգնուած են որայից դէզեր, կերևին գեղեցիկ, ծառաչատ այգիներ ու պարտէզներ, և ահա մեր աչաց առջև կը պարզուի գեղեցկադիր քաղաքն, որ հանդէպ նաւն խարիսխ նետեց առաւօտեան ժամը 2½ին։ Թիավարք կերթևեկեն հապճեպիւ սահեցնելով նաւակներն։ Ժամը 6½ին նաւն զիւրընթացք վերսկսաւ արագաթռիչ։

Յունիս 30

Գիշեր էր։ երկնակամարն աստեղազարդ, և խաղաղ էր հով ու ծով. Բնութիւնն համայն կը լռէր։ Կը քընէի, և մերթ քաղցրիկ, մերթ չարագուշակ երազներով կը հրճուէր կամ կը տխրէր յոյժ իմ սիրտ երբ մի ժիրոր զարթոյց զիս ընդոստ։ Դարատափն վազեցի ու անկից կը նշմարուէր փարոսի մ'աղօտ լոյսն։ Կիրասունի մօտեցած էինք։ Ճանապարհորդք չուի պատրաստութիւն կը տեսնէին։ Նաւն մեղմիւ կը շարունակէ դիւր ընթացք և հուսկ ուրեմն կը կասեցնէ զան։

Ցամաքէն մակոյկներ արագօրէն կը մօտենան շոգենաւին և զան կը շրջապատեն։ Աշխոյժ թիավարք փութանակի ցամաք հանեցին զմեզ։ ժամը 6½ էր յայնժամ։ Փոքրիկ սենեակ մը վարձեցինք։ երեկոյեան դէմ շրջիլ ուզեցի քաղքին մէջ, նեղ և անկանոն փողոցէ մը կանցնէի, երբ կանգառի հիանալի այլ աւաղելի տեսարանի մ'առջև։ Դարաւոր ու վառաւոր հնութիւն մը կը պարզուէր աչացս առջև։ Մի մեծ սարալրի գագաթի՝ կանգուն կային հսկայաշէն պարապաց կիսաքանդ որմերն։ Կանգառի և սկսայ դիտել սիրանօք նորա վեհ դիրքն։ Փափաքեցայ զան մօտէն տեսնել ուստի ինձ ցուցին եօթամեայ մի թրքի լաճ, որ խոստացաւ նոյն իսկ բլուրին վրայ բարձրացնել զիս, իւր ծառայութեան փոխարէն մի քանի փարա խնդրելով։ Նորատի բոկոտն թուրքը կառաջնորդէր զիս օձապտոյտ և քարուտ արահետէ մը. դժուարաւ կրնայի ինքզինքս կանգուն բռնել ու փոխոխել քայլերս։ Վերջապէս ի կատար բարձրացանք։ Գագաթն մի քիչ հարթ է և ծածկուած սեւ հողով մը. մանաւանդ՝ մեծամեծ սարերով որք բլուրին ստորոտէն կսկսին և կը կազմեն նորա կմախքն, տալով նմա մի վեհ և քաջ դիրք ռազմական։ Այս ահագին քարաբլուր ծովուն մէջ մղեալ է, և իւր երկու կողմերէն մինչեւ ծովափը երկարաձգուած է երկու պարիսպներ, որոց միմանմիայն կանգուն է, և ան ալ կիսակործան։ Գագաթն վրայ եւս կը բարձրանան մի քանի քանդեալ բերդեր։ Բլրին ճակատը դէպ ի ծով դեռեղուած է մի հին դնթանօթ. կէս ժամու չափ թափառեցայ աւերակաց մէջ, միչտ հետաքրքիր և յուզեալ։

Բլրին գագաթէն լաւ մի դիտեցի քաղաքն որուն մի մեծ մասը նորա կողերուն վրայ զետեղուած է։ Անդդիմած էին ու կը դիմէին, բարեկազմ և կարմիր կարմիր այտերով գեղեցիկ հելլէնուհիներ որք մետաքսեայ երփներանգ զենջակներ կապած էին իրենց մէջքն, սպիտակ նուրբ քողեր առած գլուխնուն վերայ, լայն, երկայն և գունաւոր վարտիքներ, նուրբ կօշիկներ հագած և վզերնին զարդարած չար ի չար փայլիլուն ոսկիներով։ Ժպտուն են նոքա որոց կը գծնին հելլեն չարաճճիներ։ Վար իջայ անտի յոյժ զգածեալ։

(Տէլ-Դ)

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

—Իզմիրտէն եաղըլտըղընա կէօրէ, Ագհիսար գաղաբնտա Գումգուլուճագ գարիլէսինտէ գօճա Հասան օղլու Իպրահիմ նամ քիմսէնին խանէսինէ ախիրէն 8 հատուտ կիրէրէք, մէրգումբն զէվճէսինի գաթլ իլէ պօղաղընտաքի կէրտանլրը դասպ իթմիշլեր, վէ պատէհու զէվճինի տախի գօլընտան եարալարպ ֆիրար էյլէմիշլեր տիր։ Հայտուտարրն Թագադիպինէ սէվգ օլնան սիվարի ժանտարմալար, Տիքիլիտ մէրգումանա եէթիշլերէք, ըէիսլէրի Քիւրտ Եուսուֆ վէ Եաթաղանը Ալի իլէ պէրապէր ճիւմլէսինի տէ տէրտէսթ էյլէմիշլեր տիր։ Էշքրյան մէրգումէ՝ ախիրէն Թիմուրճրգ ճիվարընտա պաղը գաթըրճրլարը տախի թուլթուպ՝ ադչէ վէ հայվանլարընը դասպ իթմիշլեր տիր։

—Զէրիկօ ատասը սահիլինտէ գարայա օրթուրմուշ օլան Լօյտ գումբանեասընը Պէրէնէ վաբորը՝ էլան օ թէհլիքէլի հալտէ պուլընպ, մէգքիւր վաբորն թախիսի՝ դայէթկիւզել վէ սաքին հավարար օլմասընա միթէվագգրֆ իմիշ։ Մէգքիւր վաբորն տէրունիէ սու տօրմուշ օլտրղընտան, էմթաահ թիճճարիւէ քեամիլէն պօղուլմըշ տըր։

—Ֆրանսա բօսթա վէ թէլէկրաֆ նազիրը սապրդ մէպուսանտան Մ. Կրանէ՝ օղլու իլէ պէրապէր պու քէրրէ Տէրսաատէթէ կէլիպ՝ Պէյօղլունտա Օթէլ տը Պիզանսա էնսիյտիր։

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

Տպարան եւ Գրատուն

ԲԱՑԻԿԱՆ

Ն. Հ. ԱՐԱՄԵԱՆ

Կ. Պոլիս, Զաքմագճիլար Եօղուրու

Ճակատեան խան, Թիւ 8, 9, 10, 11

Պատիւ ունիմ ծանուցանել արգոյ հասարակութեան թէ քարեշիշատակ Հօրս՝ Ճանիկ Արամեանի համարաւոր Տպարանն՝ զոր ցարդ օտար ձեռքեր կը վարեին՝ այս անգամ ուղղակի մեր վարչութեան ներքեւ առած եմ։

Այս առթիւ պէտք եղած միջոցներն ի գործ դրած եմ լիուլի գոհացնելու համար զամէն անոնք՝ որք քարեհաւատիւ իրենց վստահութեամբ պատուել զմեզ։

Տպարանիս մէջ կը գտնուին Հայերէն, Տաճկերէն, Գաղղիերէն, Յունարէն, Բուլկարերէն եւայլ ամեն լեզուի տառեր՝ իրենց պարզ եւ զարդարուն տեսակներ։ Ինչպէս յառաջ ունեցած եւս ամենամեծ խնամով պիտի տպագրուին ամեն տեսակ գրքեակներ, ինչպէս նաեւ հարսանեկան Հրաւիրագիրներ, Այցեստուներ, Նամակագրութիւններ, Մահագոյժներ եւայլն, եւն։

Տպարանս իրեն նշանաւորապէս բնորոշ է Գունոյ չափաւորութիւն, պարկեշտութիւն, փութաջանութիւն եւ այն ամեն հանգամանքներ որք յատուկ են Ճանիկ Արամեան Տպագրատան։ Կը հրաւիրուին Պատ. Հեղինակք եւ Արգոյ Ազգային փորձով հաստատել մեր քառածներն։

ՆԵՐՍԷՍ Ճ. ԱՐԱՄԵԱՆ

ԾԱՆՈԹ — Դատարանեան եկած յանձնարարութիւնք ամենայն ճշդութեամբ եւ փութով կը կատարուին։

ՆՈՐ ԳԱՍԱԳՐՔԵՐ

ՊԱՏՐԱՍՏԵԱԼ Ի Ց. Գ. ՔԱԼԱԳԱՇԵԱՆԷ

Տեղագրութիւն Կ. Պոլսոյ և շրջակայից, յատակագիծ պատկերով Վ. ոստրի։ — Աշխարհագրութեան ուսումնական նոր գործիք մ'է։ Ամենայն հմար անհրաժեշտ գասագիրք մ'է ի պէտս Պոլսոյ վարժարանաց։ Կը ծառայէ նաև իրը ընթերցանութեան գիրք ժողովրդեան. գործի մարդոց համար ունի ցուցուած մը՝ Կ. Պոլսոյ խաներուն ընդհանուր ցուցակը 100 փր.

Աշխարհագրութեան Նախապատրաստական դասագիրք. Բնական, Ուսումնական և Քաղաքական։ Բ. տպագրութիւն հիմնովին բարեփոխեալ և ճոխացեալ՝ մանկավարժութեան Ներագոյն պահանջմանց համաձայն։— Պատանաւորապէս ընդարձակ կը խօսի Օսմանեան Պետութեան, ինչպես նաև դրացի երկիրներու՝ կովկասի և Պարսկաստանի վրայ 3 ղրշ.

Թուագիտութեան Նախապատրաստական Դասագիրք. Մասաւոր և Գրաւոր. Դ. տպագրութիւն.— Մանկավարժական նոր և դիւրաւոյց եղանակաւ պատրաստուած և մանկական բազմաթիւ պարզ և ընտանի խնդիրներով ճոխացած 3 ղրշ.

Թուագիտութեան Կրթ Դասագիրք. Տեսական և գործնական. Մանկավարժական նոր և դիւրաւոյց եղանակաւ և պարզ ու դիւրընթացելի ապացուցութիւններով պատրաստուած. կը բաժնուի երեք մասերու.

Մասն Ա.— Զոյս գործնականութիւն ամբողջ թուոց, 650ի մօտ հրահանգներով և գործնական խնդիրներով. Բ. տպագրութիւն բարեփոխեալ և ճոխացեալ 4 ղրշ.

Մասն Բ.—Զափք, կշիռք և դրամք. Տասնորդական կոտորակք. Ցասկութիւնք թուոց. Հասարակ կոտորակք. Թուաբերիայ հին և նոր չափուց և կշռոց բաղդատութիւն. Նոյն չափուց և կշռոց դիներուն բաղդատութիւնը. մօտ 500 հարցանգիք և գործնական խնդիրք. Ագեւակք. 4 ղրշ.

Ա. և Բ. Մասունք միասին կազմուած 7|2 »

Մասն Գ.— (Մասից ներքեւ)

Հեղինակին հացէն. Յոհան Գ. Փալագաշեան, Կ. Պոլիս, Ուզուն Զարշը-պազր, Փորադրիշ Եբուանդ էֆ. Փալագաշեանի խանութը, թիւ. 402։ 20—1զ

ԻՆԿԻԼԻԶ ԷՎ ՖՐԱՆՍԷԶ

ՄԱՆԻՖԱԹՈՒՐԱՍԷ ԻԶԻՒՆ

ՊԷՕՑԻՒՔ ՏԷԲՕԶԻԹՕ

ԱՆԹՕԱՆ ԳՕԳՕԼԱԹՕՍ

Գալաթա Թիւնէլ Ոստոցը Ն՝ 28-30

1890 ապրիլին 16/28ինճի բազար երեթսի կիւնիւնէն իթիպարէն ՈՒՄՈՒՄԻ ՍԷՐԿԻ ՎԷ պէօյիւք սաթըշ

Մ. Անթուան Գոգոլաթօս ախիրէն էվրօբանըն էն պէօյիւք փապրիգալարընը կէպէրէք հէր չէչիտէն պիր խայլի մանիֆաթուրա մալի ալագ իթմիշ օլտըզընը՝ Տէրսաատէթ վէ ճիվարընտա պուլընան պիր չօգ միւշթէրիլէրինէ իլան իթմէքլէ քէսպը փախր էյլէր։ Էմթասի մէղքիւրէ՝ կէրէք թօքտան վէ կէրէք բէրաքէնէթ օլարագ ղայէթ էնվէն ֆիյաթլա մէյտանը ֆիրուխթէ վազ օլընմըշ տը։ Ֆիյաթլար մագթու օլուպ, սաթըն ալընճագ էմթաանընն պէտէլի՝ լիրան Օսմանի 108 ղ. տան օլարագ բէշինէն ալագ օլընը։

Մ. Անթուան Գոգոլաթօս՝ ղայէթ սէչկին վէ նէֆիս մալար իշիւրիւ իթմէք իշին կէր քէսին սէրկիի մէղքիւրէ միւրաճաաթ իտէէյինէ չիւպհէ իթմէղ։

ՍԱՐՐԱՖԻՅԻ

ԵՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա 28 յուլիս

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	96-1/16
Օսմ. էսհամը աչքլուը	18-
» » գաբանտը	17-7/8
» » Սէրի Ա.	30-1/2
» » » Գ	25-1/2
» » » Ս	17-7/8
Սթօման 1871	97-
Օսմանլը Գանգասը	13-1/8
Ռուսիա իսթիգրազը	107-3/4
Մըսըր տուլ. մուրթահրտէ	98-1/8
» իմթիյազը	101-3/8
Տաքրա Սանիյէ Մըսըր	83-1/4
Թուլիւա իսթիգրազը	101-1/4
Գուլկար իսթիգրազը	-
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25-48-80

Բարիզ 28 յուլիս

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	92-57 1/2
» » 3 1/2 %	106-90
Եէնի Օսմ. էսհամը աչքլուը	18-25
» » » գաբանտը	18-20
Մէ...ոռէլէ Սէրի Գ.	24 20
» Ս.	18 35
Ռուսէլի չըմէնտըֆէրի	76-37 1/2
Օսմանլը Բէժիխի էսհամը	-
» Գանգասը	531 25
Գրէտի Լիօնէ	755-
Գրէտի Ֆոնսիէ	1245-
Գոնթրուար տ'Էսգոմթ	621-25
Միւվէյրը ագսիոնը	2521 25
Իթալիա էսհամը	93-65
Մըսըր Ֆոնտ. մուրթահրտէ	478-75
Բուօրիէ Թիւրքի	-
Եռուան 5 % 1879	471-25
Գամպիո 3 այ վատէ	25-27

Վիէննա 28 յուլիս

Լօնտրա իւզէրինէ գամպիո	116-30
Ռուսէլի չըմէնտըֆէրի ֆի.	36 20
Օսմանլը Բէժի աքսիոնը	120-

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Էսհ. ուս. տիւն ագչ. գաբ.	19-20
» » » էն եէնէքսէք	19-22
» » » էն աշալը	19-17
Ռու սապահ աչքլուը գ. ք.	19-21
Իսթիգրազը տախիլի տիւն գաբ.	55 20
» » » էն եէնէքսէք	55-30
» » » էն աշալը գ. ք.	55-10
» » » աչքլուը	55 20
Մըսըր մուրթահրտէ գաբ.	-
Ռու սապահ աչքլուը	-
Սէրի Ա.	39 20
» Գ.	23-20
» Գ.	19-21
Ռուսէլի չըմէնտըֆէրի	75-75
Ագչէ ֆարկի	6-
Բէյօր Դրչ.	-
Հէվալէսիզ »	25

ՓԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԱՐԸ

Դրէտի ժէնէրալ	09-06
Սթամպոլ պանգասը	6 36
Մօսիէթէ ժէնէրալ	4-30
Թրամվայ	4-97 1/2

ԱԳՕԶԼԷՐԻՆ ՓԻՏԱԳԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Դէր Բէյ
Պէյազ մէճիտիյէ ֆիրգը	108 11
Մէճիտիյէ »	100-30
Պէշլիք »	103-30
Ալթընլըզ »	103-30
Ինկիլիզ լիրասը	110-14
Ֆրանսըզ ալթունը	87-27
Բոլ	90-35
Դրէմից ալթունը	81-20
Գարալօն գամէսի	07 80

ԹԱՍՖԻՏԻ ՓԷՍԱՂԷՏՏ

10) լիք քեսաղլըտ	-
20) » »	12 20
500) » »	-
500)» »	-
1000)» »	12 20
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊՐ ՍԷՐԱՍՓԷՐԻ

ճանիպը ալիսխնտէն

(Նումէրօ 10)

Տէպրէտէքի ասաքիրը Շահանէ իտարէսի իչիւն մահալինճէ մէվգբի միւնագասատ պուլընան նան վէ տագիգին պուրաճա իթասընա թալիպ օլանլարըն չէհրը հայի բուսինին երկիրմի իւչիւնճիւ կիւնիւնէ գատար մագասը Սէրասքերի Լէվազիմաթը Ուսումիյէ տարիբէսինէ կէլսէլերի իլան օլընը։

Ֆի 14 թէմուզ 1890

3-2

ՊԱՊՐ ՍԷՐԱՍՓԷՐԻ

ճանիպը ալիսխնտէն

(Նումէրօ 11)

Պրուսատա Ըշբդլար մէվգբինտէ ինչա օլընմագտա պուլընան մէքթէպը իտատիի ասքերի իչիւն օթուղ պին ատէտ Մարսիկա թաղա քիրէմիտինին պէհէր պինի սեքիզ եիւզ եէտի պուչուգ վէ մահիրէլիկին պէհէր պինի էլլի եէտի պուչուգ ղրուշ ֆիյաթյա վէ մէքթէպէ թէսիմ շարթըյլա թալիպկի էօհտէսինտէ օլուպ, թէմուզըն երկիրմի իքինճի բազար կիւնիւ գարարը գաթիսի իճրա օլընաճաղընտան, թալիպ օլանլարընը՝ Պապը Սէրասքէրիատ ինչաաթը ասքերիյէ տահիրէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլընը։ 3-2

ԱՆՕՆԻՄ ՕՍՄԱՆԼԸ ՊՈՒՋ ՇԻՐՔԷԹԻ

ՍԷՐՄԱՑԷՍԻ 110,000 ՕՍՄԱՆԼԸ ԼԻՐԱՍԸ

ՖԱՊՐԻԳԱՍԸ ՍԹԷՆԻԱՏԱ

Տէբօյը քէպիրի, Մօմխանէտէ վագը Սիթէ Ֆրանսէզ սախիլինտէ Նօ. 146

ՊՈՒՋ ՇԻՐՈՒՆՔ ՕԼՈՒՆԱՆ ՏԷՐՕԼՈՐ

Պէյօղլունտա. Լինարտի սօգաղընտա, Պալըգ-Բազարընտա, Թաքսիմտէ, Գասըմ-Բաշատա, Խասքէօյտէ։

Գալաթատա. Միլլէթ խանընտա, Թօբխանէտէ, Գուլէ-Գաբուսընտա։

Սթամպօլտա. Պաղչէ-Գարուտա, Թաչ խանընտա, Սիրքէճիտէ, Սուլթան-Պայազիտտէ, Շահզատէ-Պաշընտա, Ագ-Սէրայտա, Սուլթան-Մէհմէտտէ, Ուունգարանընտա, Ֆէնէրտէ, Գում-Գաբուտա, Վանկատա, Սամաթիատա, Մագրիքէօյտէ վէ Այ-Սթէֆանօստա։

Պալէատէ կէօսթէրիլէն մահալլէրտէն մատա, մէղքիւր չիրքէթին ապրապարը սաիր հէր մահալտէն կէչէճէք տիր։

Պօղազ իչինին Ռումէլի ճիհէթի. Պէչիքթաշտա, Արնավուտքէօյունտէ, Ռումէլի-Հիսարընտա, Պոյաճըքէօյունտէ, Եէնիքէօյտէ, Թարապիատա վէ Պէյօղլուքտէրիտէ։

Պօղազ իչինին Անատօլու ճիհէթի. Իւսկիւտարտա։

Պալէատէ իշարէթ օլունմայան քէօյլէրէ տախի մէղքիւր Շիրքէթին սանսալը հէր սապահ վէ ագշամ ուղրայաճագ տըր։

Պահրը Մարմարա. Հայտար-Բաշատա, Գատըքէօյտէ, Մօտատա, Էրէնքէօյունտէ, Մալթէրէտէ, Գարթալտա, Բէնտիքտէ վէ Ատալարտա։

Ապօնըման պիլէթի իչթիրա իթմէք արզուսընտա օլան զէվաթ՝ մէղքիւր Շիրքէթին Մօմխանէտէ վագը Սիթէ Ֆրանսէզտէքի 146 նումէրօյը Տէբօյը Քէպիրինէ, էգզոնիմիգ Գոօբէրաթիվ Սոսիէթի Լիմիթէտ Սթէֆէնսոն վէ Գումբանիասընա, վէ Պուլ տէբօլարընա միւրաճաաթ էյլէմէլէրի։

Իչպու Շիրքէթ, եէմէք սուֆրալարընը, սալօնլարը վէ պալօ սալալարընը թէզլեին իթմէք իչիւն պուզտան բիրամիսլէր իսալ իտէր։

Շիֆաֆը բիրամիսին ֆիյաթը 1 1/2 լիրա։—Շիֆաֆսըզ բիրամիսին ֆիյաթը 1 լիրա։

ԻԽԹԻՐԱԱԹԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Ն. ՎԱՑԵԱ ՀԱՊԼԱՐԸ



Իսկալ, գանը պասուր վէ գէլէրին խասթալըգլարընը թէտաալի իչիւն պիրիճէք իլան տըր։

Մէղքիւր հապլարընը խթիմալի իչիւն ճէմիկէթը թըպպիէթի Միւլէյէ թարաֆընտան 1504-1838 նոյեմբեր 23ում բուխասթնամէ իթա օլընմըշ տըր։

Զիքրը օլընան հապլար՝ պիբինճի սընֆ էճզաճըլարտան Ժ. Անտրիա թարա

Ֆ. Նատան թէրթիպ օլընրը։

Ն. Վայեա հապլարը՝ միւնհասրբէն նէպաթաթտան թէրքիպ իտիմիշ օլուպ, պալըրտագլարա միւթէալլիգ խասթալըգլարը սէրի պիր սուրէթտէ թէտաալի իտէր։ Աֆրպպա թարաֆընտան իթա օլընան պիր խայլը չահատէթնամէլէրտէ տախի, մէղքիւր հապլարընը՝ զիքր օլընան խասթալըգլար իչիւն չիթապախշ օլտըզը պէյան իտիմիշ տիր։ Պուհնտան մատտա զիքր օլընան հապլար՝ Էվէօրատա օլարընը կիպի բայթ պիթիմըզտա տախի բէք զկյատ քէսպը նամ ու չէօհրէթ իթմիշ օլուպ, բաղտէթլու էհալիպու հապլարընն նէթիճէյի չիթապախշանընը կիւնտէն կիւնէ թագտիր իթմէքէտ տիր։

Գօլէրա կիպի պիր խասթալըգ զուհուրնտէ իհթիյաթ օլմագ իւզրէ մէղքիւր հապլարտան պիր թանէ սապահ ալմալը տըր։ Հէր իշէտէ 24 հապ պուրընը, պունդն սուրէքը իսթիմալինի թարիֆ իտէր 17 ոմլ սանտան պիր տէ թարիֆնամէ մէվճուտ տըր։

Պէհէր շիշէնին ֆիյաթը՝ Սթամպոլ վէ ճիվարը վէ վիլայաթ իչիւն 1 մէճիտիյէ վէ սէլամլըք էճնէսպիյէ իչիւն 3 ֆր. տըր։ Իտարէսի, ֆապրիգասը վէ ումումի տէբօղիթօսը՝ Գալաթատա Խավեար խանընտա պէյիւք գարուն ի.սթիհնտէ 2նճի վէ ճիւնճիւ գաթիարտա տըր։ Մէղքիւր հապլար՝ Տէրսաատէթտէ, վիլայաթտա վէ մէմալիքը էճնէպիյէտէ քեսին պիլիճիսէ էճզաճանէլէրտէ վէ էճզա տէբօղիթօլարընտա պուլունը։

Մէղքիւր հապլարընն սահիպլէրի Տէրսաատէթտէ Ա. Օլիվօ վէ Ն. ՎաՑեա

Տէրսաատէթ

ԹԷՅԻՐԱԼԹԵՆ ՎԱՔԵՕՔԱՐԸ

ԻՏԱԼԻԱՅԻ

Պէհէր հաֆթա օլարագ Տէրսաատէթտէ Իթալէնտէրիյէ վէ Սուրիա պէյնինտէ սիւրաթ ...ասը։

Պէհէրա գաբատանը թահրթը գօմանտասընտա Պալտինէլլի նամ վաքօր 1500 թօնէլաթօ համուլէսինտէ վէ 300 պարկիր գուվվէթինտէ օլարագ ալաֆրանկա յուլիսին 30ընճը չարշէնպիհ կիւնիւ էօյլէնտէն սոնրա պապիր. սատթ համ Տէրսաատէթտէն հարաքէթլէ ԶԱՆԱԳԱԼԷ, ՄԻՏԻԼԼԻ, ԻԶՄԻՐ վէ ԲՈՐԷՅԻ օղրայարագ բուպար երթէսի սապահէսընը 4 պուչուգ կիւնտէն ԻՍԿԷՆՏԷՐԻՅԷՅԷ մուվասէլէթ իտէճէք տիր։

Եօյճու պիլէթլէրի ֆամիլիասա վէ կիսիպ կէլմէ պարտագա, թէնզիլը ֆիյաթլա ֆիւրուսթի օլընուր։

Վագրօրատա պիրինճի սընֆը սուֆրա թագըմը, պունտօ օտասը, հէքիմ վէ խրամէթճի գասընը վար տըր։

Եէնի բօսթաի մէղքիւրէնին ԻՍԿԷՆՏԷՐԻՅԷՅԷ հէր չարշէնպիհ սապահընը հարաքէթի իտէն պէրքիլէթիւ շամ վարօրլարը տօղրու ԵԱՖԱ.յա հարէքէթ իտուղ ԻՍԿԷՆՏԷՐԻՅԷՅԷ 44 սաաթտա պԷՐՐՈՒՆԹա վասբյ օյուբ, վէ ԹՈՒՐԱՊԱՆՈՒ, ՄԷՐՍԻՆ վէ ԻՍԿԷՆՏԷՐՈՒՆա օղրար

Բօսթաի մէղքիւրընն Գրբմրընը տէնէզէ իլէ՝ վարօրլարը հէր Ճումատա կիւնիւ. Պրինտիզի բօսթա չանթասընդն միւվասէլէթինտէն սոնդրա Սիւվէյշէյտէն հարէքէթլէ, Ճիտատ, Սուաքիմ, Մասուա, Հիւանյատա վէ Ատէն իսքէլէրինէ ուղրար։

Եօլճու, մալ վէ էմանէթ եիւքլէթմէք իսթէյէնլէր՝ Սթամպօլտա Խան Էօնիւնտէ վէբրիւ պաղչասա Եէնի Վալիտէ խանընտա գումբանէտի մէղքիւրընն ատէնթէքատէսինէ միւրաճաաթ իթմէյի տիրլէր։

Իչպու ատէնթէքատէ պէտէլի Մըսըրն պիլիճիւմէյի բօսթա խասբէխանէլէրինտէ թէէնպէ օլընմագ իւզրէ բօսթա բօլեցալարը [Մանտաբօսթ] տախի իթա խտէր։

Հէր սընֆի եօճու Լչիւն Գէ յօղունտա Տօղրու եօլտա 170 նումէրօյա մահալատէ Մ. Մ. Թօմսա Գուգ վէ եվլատա ատէնթէքասընա միւրաճաաթ օլընը։

ՍԹԱՄՊՕԼ ՇԵՀԷՐԻՆԻ

ԹԷՆՎԻՐ ՇԻՐՔԷԹԻ

Սթամպօլ Հավա կազ Շիրքէթինին՝ կազ պորուլարը վաղ իթմէք ամէնյաթը խիտամ պուլմագ իւզրէ օլտուրընտան, թարիֆաաը մուճինպնտէ զարէթ իտարէյի օլան իշղու ուսուլը թէնվիրիկէյի խաթմալ իթմէքէ խաթէյինէր՝ շիրքէթէտ մէղքիւրէ ռէ միւրաճաաթ իտէպիլիրլէր։

Խանէ վէ էպինէյէ սաիրէ ռէ ուզաթլաճագ խուսուսի կազ պորուլարընն պէտէլի, վէ մահալիսէ վագ ու թէէրքիպկի մէսաֆիրի զարէթ ճիւզի օլուպ, թարիֆաի թարիֆայա նազարէն էհալինին էն միհնթամ արընքը պիլիճ պու կազը իսթիմալ իտէպիլէճէք տիր։ Բ.

4	մամ գուվվէթինտէ	4 սաաթ եանան	կազ $2^3/_4$
5	» » »	» » »	$3^1/_4$
10	» » »	» » »	$6^1/_2$

Պու հիսապամա պիր սաաթտա զարէթ բարլագ օլարագ հավա կազը եագանլարընն 2—3 բարա ամճագ սարբի իտէճէքլէրը, վէ պուհնտան մնատտա սու կազը վէ զէ ֆիրն եազը եագանլար կիպի լամպա վէ շիշէ վէ «կլոպ» վէ ֆիլիթլ կիպի գլրբլը վէ պիլէր շէմլէր տայմա սաթրն սլմագա վէ հեր կիւն շիշէ վէ կազ թէմիզլէմէկէ մէճբուր օյնայճագլարը վէ եայնրընդ մուսլուգը ալշպ ֆաքամագլա իչի կէօրէճէքլէրի տեղբեաք տըր։

Պուհնտան մատտա էքսէք եանկընլարընն սուկազընտան նէշէթ իթմակի մալիմ օլուպ, հավա կազը շիրքէթի իսթ մուհաֆէմ պօլուլար վագ իթմէքքատ օլտուրընտան, պունլարատան հիչ պիր եանկընի թէհլիքէսի օյնամադը, վէ էկէր հավա կազը պուլունան պիր խատէ վէ եա սարիբատ տիկեր պիր սեպպատէն եանկընի զուհուր իտէր իսէ պիլէ, հավա կազը պորուլարընն բաթլամագ վէ երթէմէզ օլտըզը վէ միլենօյարամա մալ վէ եէնա տուլու օլան խանլարատ հավա կազը ալընը իսէ մալ սահիպլէրի եասկընտան էմին վէ բահամ օլամագլարընա շիւպհէ օյնատըզը տէքքեաք տըր։ Վ.պտատ խանը կիպի պէպիլէք խանլարատ հավա կազ ալընմագ խթիճիլլրպ տէ չօգ ապօտէ պուլընը իսէ, շիրքէթի՝ էն միւհքեմ կազ պորուլարընը մէղքիւր խան գաբուլարընա գատար մէճճանէն թէմտատ իտէճէք տիր։ Անճագ հավա կազը ասաթը խթէյէնլերէ՝ ալէթը մէղքիւր իւճրէթիլէ էլէրիլէճէք, վէ պէհէր ինկիլիզ միքեակ (խրանանդ) ասաթը հավա կազը իչիւն 100 ղրշ. հիսապլյա 40 ղրշ. ալընճագ տըր։

Պէլլի ումմամա ֆախէրէ վէ իտարէյի պիր ուսուլատ ըշդգ եագմագ իչիւն մէղքիւր կազ շիրքէթինէ ապօտէ օյնագ խթէյէնլէր՝ Դալաթատա Օսմանլը Պանգասը գարշընընտա Պէրքէթ խանընտա շիրքէթը մէղքիւրէնին իտարէսի ումումիյէսինէ, վէ եահատ Սթամպօլտա Ֆինան եօլընտա Ֆիրուզ ագա մահալլէսինտէ 138, վէ Տիրեքլէր Ագասընտա Գալենտերխանէ մահալլէսինտէ 67, վէ Գումգապու ճատատէսինտէ Պալի Բաշա եօգուրընտա 168, վէ Ֆէնէրտէ մէչտանտա Ագպտ չամլաշ մահալլէսինտէ 42 նումէրօյը շիւպէլերինէ միւրաճաաթ իթմէլի տիրլեր։

ԷՀՅԱԶՈՒՆ բանտեսու գործարան

Մեր նոր գործարանը հիմնուեցաւ 1871 թուականին։ Մեր գործարանը զարգացուցեր է հետեւեալ գործերը՝ Ամենայն տեսակի գրասենեակային գրիչներ, Գրիչի ծայրեր, Գրիչի ծայրերի ճեղքեր, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ ոսկեմատ, Գրիչի ծայրերի ճեղքեր՝ «Գրիչ Ոսկի» անունով՝ ոսկեզօծ ոսկեզարդ ոսկեմատ